ՆՈՅՄԵՐՈ 1904

1883 ԴԵԿՏԵՄԲԵՐ 11—12 ԲԱԶՄԱՐ—ԲԱԶՄԱՐ ԷՐԹԷՈՒ

ԵԼՏԻՆՃԻ ՄԷՆԷ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՌԻ

ՄԵՎԱՏՏԷ ԲՈԼԻԹԻԿԻՅԻ ԻԼՄԻՅԻ ՎԷ ՄԻԼԼԻՅԻ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԷՐ

ՕՍՄԱՆՅԱՆ ՊԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ

Մէկ համար 20 ղրուշան

ՕԹԱՄՊՕԼ ԻՃԻՒՆ

Կը սկսէ ամսոյ 1 և 15-ին

Կար սէնէլիք . . . . . 200 ղրշ.
Ամբողջ տարի . . . . . 105 »
Կէս տարի . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՃԻՒՆ

Բոլոր իսլամ երկրներու համար

Կար սէնէլիք . . . . . 240 ղրշ.
Ամբողջ տարի . . . . . 125 »

40 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ՃԻՒՃԱԹԼԱՐԸ

Գլխէն սաթերը իսկսեալ

1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէյէ . . . 5 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 2 »

ԻԼԻԹԱՐ. Պանգա, Շերքէթ վէ ուսմանլարը սարրաֆիկէյէ պիտ իլանաթ.

2 վէ 3 գիւնճիւ սահիֆէլէրէ . . . 6 ղրշ.
Գիւնճիւ սահիֆէյէ . . . . . 4 »

Զիյատէ միւատէթ իսկսեալ իլանաթա այլը բազարլըգ օլուր։

Մէվատը նաֆիսայա տայիր սէնատէր մէճմանէն գայուլ օլունանագ վէ տէրճ օլունմայան էվրագ իատէ օլունմայանագ տրը։

40 ԲԱՐԱ

Իտարէխանէսի, հէյէթը թահրիրիկէսի վէ մաթպասը, Սիթամպօլտա Պապը Ալի ճատտէսինդէ նումէրո 20 խանէսէ տիր։ — Կապէթանլըն սէմուրը իտարէ վէ թահրիրիկէսինէ այիտ քեազֆիէի մէվատտ հագգընտա Միւտիրի կապէթա Տիղրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունանագը կիսի, քեազֆիէի մէքեաթիսպին տախի անրն նամընա կէօնտէրիլմէսի իպթիգա իտէր։

ԿԻՒՆԼԻԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Կիրիտ վայիսի Ֆոթիատէս բաշա հաղրէթլէրի՝ պապը խուսուսաթըն միւզաքէրէսի իսկսեալ Տէրսաատէթ տավէթ օլունմըշ տրը։

Վ-էրը գավիճէ, պու տավէթին էսպապը միւհիմմէսի պուլունմագտա իմիշ։

—

Ճումանա կիւնիւ Բում Բաթրիգխանէսինդէ ինիգատ իտէն մուխթէլիֆ միլլէթ մէճլիսինդէ Բում Բաթրիգին իսթիֆասը մէսէլէսինդէն պահս օլունտըղը էսգրմըշ իսի։

Իսթիմար մէգքիւրտէ Բաթրիգ էֆէնտի՝ իմթիյազաթը մէգհէպիդէ խուսուսընտա Բաթրիգխանէնին Թագրիրի Պապը Ալիճէ գապուլ օլունմատըղընտան պահսլա, մանթիթէսսիֆ իսթիֆայա մէճպուր օլտուղընը պէյան էյլէմիշ տիր։

Մէհլիսը մէգքիւր իքիյէ թագսիմ օլուպ, պիր գրուպ՝ Բաթրիգ իլէ պէրապէր թէքմիլ հէյէթին իսթիֆա իթմէսինի, վէ գրուպը տիկէրի եաղընդ Բաթրիգին իսթիֆա էյլէմէսինի թալեպ իթմիշ վէ սոն թալեպէ եանի եաղընդ Բաթրիգին իսթիֆա վերմէսինէ գարար վերիլմիշ տիր։

Վէ-ընինին պէյանընա կէօրէ, բանթրիգխանէ գաբու քէթխիւտասը՝ էվվէլքի կիւն Բաթրիգը միշարէյէյհին իսթիֆանամէսինի Ամլիյէ նազրը բաշա հաղրէթլէրինէ թագտիմ էյլէմիշ, վէ միշարէյէյհ տախի հիւքիւմէթը Սէնիյէ նամընա իսթիֆան մէզպուրը գապուլ իթմիշ տիր։

Եէվմի մէգքիւրտէ Բում մէճլիսը մուխթէլիֆի երնէ թօրանմըշ իսէ տէ, բիյասէթինտէ քիմսէ պուլունմատըղընտան, պիր գարար վերմէքսիզին տապլըմըշ տրը։

* * *

Տիկէր թարաֆտան խապէր ալընտըղընա կէօրէ, Բում Բաթրիգխանէսի մէճլիսէրի հիւքիւմէթը Սէնիյէյէ պիր թագրիր եազարագ, Բաթրիգ էֆէնտինին իսթիֆասը ճէմաաթ թարաֆընտան գապուլ օլունմայանագընը արզ իլէ, իլէլ ու էսպապը իսթիֆանընն տէֆ ու բէֆինի պապը Ալիսէն իսթիտա էյլէմիշէր տիր։

—

Սատրազամ Սաիտ բաշա հազրէթլէրի իլէ Տախիրիէ նազրը Էտհէմ բաշա հազրէթլէրի տախբէրն պիր միւգաթ իճրա իտէրէք, վիլայաթտա պապը գայմագամ վէ միւտիրլէրին օղումա եազմա վէ քիթապէթտէն պիպէհրէ օլտուգլարը մէսէլէսինի պաշլըճա նազարը տըգդամ վէ միւթալաայա այիշլար տրը։

Պու ուրլունուզ հալէ պիր խիթամ վերմէք իչին հիւքիւմէթը Սէնիյէ՝ մէմուրինը մուամիլէհիւմի թէգաիւտ իտէրէք, եէրլէրինէ լիյագաթլը մէմուրին նապագ իթմէյէ գարար վերմիշ տիր։

—

Գահիրէտէ մուդիմ Ինկիլթէրրա ժէնէրալ գոնսոլոսը Մ. Պէյրինկին Ինկիլթէրրա խարճիյէ նէզարէթինէ եազըլըր բարօրթօլարտա Մըսրլըլարը՝ քէնտի քէնտիլէրինի իտարէ իթմէյէ իգթիտարլարը օլմատըղընը վէ Ինկիլիզ հըմայէսինի թէքրիգ էյլէտիկինի միւպէյյին օլարագ Գոբէնտոռ Բուլէնէին եազըլըր հավատիսի Ռէլ Մէլ կէզէթ բէմանն թէզգիպ իտիյոր։

—

Գոսովա վիլայէթինտէ Գարիճա նամ մահալ էհալիսի՝ պապը Նիյաթը իսթիլալքեարանէ իպրազ իթմիշ օլտուղընտան, Թաշլճա մուսասարրըճը Սիւլթյան բաշա մահալը մէգքիւրէ կիտէրէք, օրատա եիւզ նէֆէր գատար ասքէր իգամէ իթմիշ վէ պէօյլէճէ ասայիշ ու ինթիզամ իպգա վէ մուհաֆազա իտիրմիշ տիր։

—

Ըէժի Թիւթիւնլերի մաքինա իլէ գէյըլըպ, հաղը սիկարալարը տա քէզալիք մաքինա իլէ եաբըլաճագ, վէ չիմտիքի բաքէթլէր գուլլանըլմայրպ 120 ղուրուշլըղա գատար օլան թիւթինլէր գալընճա պիր քեազբա քէսէ իչինէ գօնուլարագ։ Օ ֆիյաթտան եիւքսէք օլան թիւթինլէր տէ թէնէքէ գուլթուլար իչինտէ սաթըլաճագ տրը։

—

Թէգաիւտ սանտրը իտարէսի թարաֆընտան պիլճիմէ տէվամ իրէ պիր թահրիրաթը ուսուսիդէ իրսալ օլունուգ, մուհասէպէճիլէրլէ վէզնէտարլար հէր նէ գատար միւտէթ թէգաիւտ ազչէլէրինի մէրքէզ սանտըղընա իրսալ իթմէկդիր իսէ, օ գատար միւտէթ իչին պիր ֆայդա ալմագ օլունճաղը իչար օլունմուշ տրը։

—

Իթալիա դրալընա իմթիյազ նիշանընը կէօթիւրիւպ թէպիմ իթմէկէ հէր նէ գատար վէրի Բիղա բաշա հաղրէթլէրինին մէմուր օլտուղու պունտան ապտալ եազըլըր իսէ տէ, մուախէրէն սուսուր իտէն իրատէի Շահանէ ահ.քեամընճա իշպու մէմուրիյէթը մախսուսէյէ Ղազի Ահմէտ Մուխթար բաշա հաղրէթլէրի նասպ պուլրուլմուշ տրը։

—

Էրքեանը հարպիյէի Օսմանիյէ ֆէրիգանը քիրամընտան Նէճիպ բաշա հաղրէթլէրի՝ Ֆրանսա մէճլիսը մէսարիֆինին Մէքթէպը Սուլթանի կիպի իքինճի սընֆի մէքթէպլէր իչին Մէրքեզ էյլէմիշ օլտրը բրօկրամա թէմամըյլա մուվաֆֆագ օլարագ մէքեաթիպը ասքէրիյէ վէ պահրիյէ իտատիյէլէրի իլէ մէքթէպը միւլքիյէ վէ Տար իւշ Շէֆագա շակիրտանընա օգութարրըլմագ իւզրէ պիր ճէպիր (ալճէպրա) քիթապը թէրթիպ ու թապ իթտիրմէք իւզրէ պուլունարընընտան, էսէրը մէգքիւր անգարիպ սահէ բիրան մաթպուաթը Օսմանիյէ օլտրգատա, էօյլէ սահիպը մէլէք վէ ֆէթանէթ պիր զաթըն մուէլլիֆաթը գալէմիյէսինտէն օլարը հասէպիյէ, չակիրտանը մուամիյէհիւմէ ալճէպրա տէրսլէրինճէ բէք զիյատէ ֆէվվատա վէ մուհասէնաթը մուճիպ սլաճաղընտա չիւպհէ օլունամագ։

—

Տիւնբի ՅԱՃԻՒ

Տիւնքի կիւն չէհրիմիզատէ վուգու պուլան պիր ֆաճիա հէր ինսան եիրէյի թաշըյանարը միսթաղրաղը էլէմ ու քէրատէրը ալիմ էյլէմիշ վէ ֆէլէյին շու արարդ եահուտիլէրէ պիր ատուտ էքպէր քէսիլիյի զանընը թագվիյէ էյլէմիշ տիր։

Խասքէյ հարիգինին իյգա էյլէսիյի խասարաթը ապիմէ վէպինլէրճէ եէրլի եահուտիկէրին խանէպկ աճ վէ պիրճաճ գալմասը հէնուզ խաթրըլարան չըգճագ գատար էսկիմիշ պիր չէյ օլմայըլ կէօզ էօնիւնտէ տուրմագտա իլքէն, պու քէրրէ վուգու պուան պիր տէհլիթլի ագիթ՝ Լէհլի Եահուտիլէրինի ասլա ունուտուլմայաճագ թարիֆի նագգալ պիր քէտէր տէրեասընա իւգա էյլէմիշ տիր։

Շէօյլէ քի, տիւն սաաթ 5 բատտէլէրինէ, Գալաթատա թէմէր ալթընտա Ս. Փրկիչ քիլիսէսինին ագարէթլէրի գարշընտա վագը օլուպ, թահթընտա պիրի՝ Լէհլիլէրին շարաֆը տիւքքեանը վէ տիկէրի գագիսօ օլարագ իքի տիւքքեանը, վէ իւզէրինտէ Լէհլիլէրին կիւնտիւզլի գըզ վէ էրքէք չօճուգլար մէքթէպինի չամիլ օլան իւչ գաթ պիր պինատան աթէշ զուհուր իտէրէք, մէգքիւր պինա իւլ 18 գատար գըզ վէ էրքէք չօճուգ միւհիմէ-բէգ օլմուշ տրը։

Հարիգը մէգքիւր՝ կազինօնդն իւսթիւնտէ օլուպ մէքթէպը մէգքիւրէ էնիլիպ չըգըլան նէրտիվէնին ալթընտան զուհուր իթմիշ օլմազլա, չօճուգլարը գաչաճագ եօլլարը ալէվվէր իլէ գալանմըշ, վէ իչթէ պունտան նաշի պէլիյէլի մէգքիւրէ պու գատար աղը օլմուշ տրը։

Հարիգ զուհուրինի միւթէատգըպ, թագսիմ բօլիս գօմիսէրլիյինէ Գալաթա բօլիս գօմիսէրլիյինէ թարին պուլրուան Սիւլէյման էֆէնտի՝ տէրհալ մահալը հարիգէ շիթապ իտուպ, էվվէլ պէ էվվէլ պիչարէ մասումարրն թախլիսի չարէսինի տուչիմմի, վէ իպրազ էյլէտիի դալրէթ վէ ճէսարէթը ֆէվգէլատէսի սայէսինդէ մէրգումանն չօճուգլարտան 10 գատարընընն թախլիսինէ մուվաֆֆագ օլմուշ, վէ չու հաբէքթաթը ինսանլիյէթ վէ վաղիֆէչինասանէսինտէն նաչի կէրէք թախլիս օլունան չօճուգլարրն էպէվէ յինինն վէ կէրէք ուսուսմ ինսանլիյէթէր վերմանն մաղհարը ագիրին ու թահսիլի օլմուշ տրը։

Գուրթարըլան վէ 4—5—6 չաղլարընա պուլունան չօճուգլար սէտիր վէ եասարդ կիպի էշեա միսիլիս բէնէրէտէն աշաղը ատրըմըշլար, վէ աշաղրտա պուլունան խադ թարաֆընտան գուճագ իլէ թուխուլմուշլարտը։

Մէքթէպը մէգքիւրտէ էրքէք չօճուգլարրն մուալիմի պուլունան պիր խախամ՝ գըզ չօճուգլարրն մուալիմէսի օլան գէվմէսինի բէնէրէտէն աշաղը ատըպ, պատէհու քէնտիսի տէ ատրըմըշ իսէ տէ, մէգպուրէ աղրը վիճուտու օլտուգունտան գապթ օլունամայրպ եէրէ տուչմիշ վէ տէրհալ վէֆաթ իթմիշ օլտուգու կիպի, գէվմի խախամն տախ գօլու վէ գաղչասը գըբբարաղ չիմտի թէհլիքէլի պիր հալտէ պուլունմագտա իմիշ։

Մասումինը մէրգումէնին խէլասը իչին կէրէք մէմուրինը հիւքիւմէթ վէ կէրէք էհալի թարաֆընտան ֆէվգէլատէ սարքը զարէթ օլունմուշ վէ իբի չօճուգու աթէշէր իչինտէն կէտիրիպ գուրթարմըշ օլան պիր լէհլի տէլիգանլըընն էլի վէ եիւզու եանմըշ տրը։

Չօճուգլարը աթէշէթամ օլան պիչարէ բէտէր վէ վալիտէյէրին կէրէք էսնաի հարիգատէ վէ կէրէք տիւն կէճէ վէ պու սապահ տէօբաիլքլէրի կէօզ եաշլարընը վէ ֆիղան ու ֆէրեատա տէօյինմէյէրինի գալէմէյէ թարիֆ իթմէք զայրը գապպլ տիր։

Հարիգատէ եանան չօճուգլարրն քէօմիր կիպի քիւքիւթիւք քէսիրմիշ օլան նաշէյէրի մահալը հարիգատէն պիր աղ էօթէտ մուվագգաթէն պիր մահալէ վաղ իտիմիշ օլտրգընտան, պիր խայը իսթիյար գատրն վէ էրքէք իլէ գըզ վէ օղլան չօճուգլար քէնտիլէրինէ տուխուլի մէն օլընան մահալը մէգքիւրրն էթրաֆընը չէմիրէրէք ահ ու էնին վէ ֆիրեատ ու ֆիղանյարընը կէօյլերէ չըգարարագ բէք ճիկէրուզ պիր մէնգարէ ըսկոր իթմէքտէ, վէ պու հալի կէօրէն հէր ինսան կէօղլերի եաշարմագաղ օրատան կէչէմէմէքտէ պուլունմուշ տրը։

Պիր թարաֆտա բէր պիր իսթիյար՝ իչ էվվատընդն պիրտէն եանմըշ օլտուղընը, ադ սագալընդն իւղերինէ տտիյան կէօզ եաշլարը իլէ գալընբրմիյար իւզերինտէ սիւրիւնէրէք պէյան իթմէքտէ, տիկէր պիր թարաֆտա պաչգա պիր իսթիյար՝ հէնուզ օ կիւնի սապահ 4տէ եանի հարիգատէն պիր սաաթ էվվէլ մէքթէպը մէգպուրէ գօմուշ օլտուրու չօճուղընընն եանընընը ճիկէրուզ պիր թարգտա պէյան իթմէքտէ, տիկէր պիր ճիհէթտէ էվվատը եանմըշ օլան պիր կէնճ գատրն՝ նէֆսինէ գաստ իտէրճէսինէ սաչլարընը եօլարագ նէյ ու ֆիղան իլէմէքտէ վէ իչ տէօրթ քիշինին տէսթը զապթընտա չբբրընմագտա, վէ հաբէրը չօճուգ սահիպլէրինտէն հէր պիրի՝ պիր թարը տիլբրաշ վէ պիր լիսանը տիլսուզ իլէ պարընա կէլէն պէլիյէնին ճէսամէթինի խալգա պէյան իթմէյէ սավաշմագտա իտի։

Եանան չօճուգլարրն վիճուտը սիմսիեաճ քէսիլմիշ օլտրընտան, պիրինտէն պաչգա հիչ պիրիսի թանրլատմըշ տրը։ Օ տախի պէլինտէ պուլունան թօգա նասրլատ եանմամըշ օլարընընտան, վալիտէսի թարաֆընտան կէօրիւլիւպ, քէնտի չօճուգունուն թօգասը օլարընընը սեղլէմիշ տիր։

Ճէնազա Հագդ պու կիպի ատֆէթտէն ճիհանընն հէր թարաֆընը մասուն, վէ պու ատֆէթ գուրպան կիտէն չօճուգլարրն հիպլէրինէ քէնտի թէսէլլիյաթը սամանլիյէսինի իհսան պուլուրսուն։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ամանս Հավաս գոսթեռնէսը Բարսելոնա մամլուսէրը Բեռլին օրանան Թելեկրաֆլար ղրբ.

Բարիզ 22 դեկտ.

Թօնգինտ Սոնթայ բիչկեահրնտա Ֆրանսա ազբէրինին պայթը ճէման 85 նէֆէր մաղթուլ վէ 240 նէֆէր մէհրուհտան իպարէթ տիր։ Ամանս Բիւթէրէն Լէյլէ Մ. Ինկիմորը Բարսելոնան մամլուսէրը Բեռլին օրանան Թելեկրաֆլար ղրբ.

Պերլին 22 դեկտ.

Բուսիա իմբէրաթօրընն բաքիպ օլարագ գըզալրն տէվրիլմէսինէն տօլայը օմուզընտա վուգու պուլան ճարիհա մուխթարլարը օրմատըղը Բէթերսպուրկտան վիրուտա իտէն պիր թելեկրաֆնամէ մէսլինտէն տիր։

Վիէննա 22 դեկտ.

Պու կիւնքի կազէթալարրն պէյանընա կէօրէ, Ավթրիա իմբէրաթօրը՝ եագընտա Թթալիա գրալընա վիպիթա վերէճէք վէ Բաքսյը տախի պիպարէթ իտէճէք իմիշ։

ՆՕՐԹՀ ՊՐԻԹԻՇ ԼԷՆՏ ՄԷՐԳՆԹՑԼ ՎԷ ՆՕՐԹՀԸՆ ՕԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵՍ ԼԱԲԸ

Տէրսաատէթտէ մուդիմ Մ. Ճօն Բօվէլին Թաթիլը թէէտիյաթ (սիւսրանոիսն) էյլէմէսի սէպպիյլէ, զիրտէքի իմզա սահիպի՝ մէգքիւր գումբանեալարրն իշլերինտէ մուամիլէյհ Մ. Ճօն Բօվէլին եէրինէ գարմ օլմազա պատատ մուհարբեր գումբանեալար թարաֆընտան մէեզուլնիյէթ տալ էյլէմիշ տիր։ Գ. Թ. Սերբէան

ՏԱԽԻԼԻՅԼ

Թելեկրաֆը խապէր վերտիկի վէճէլէ, Բուսիա Զարը՝ Բէթերսպուրկ ճիվարընտա ավա չըգարը էնանատ գըզազտան տուչերէք օմուզընտան եարալանմըշ օրմազլա, պու խապէր մապէյնը Հիւսայնա վիրուտ իտինճ, զաթը հաղրէթը Շէհրիյարի՝ պա թելեկրաֆ միշարէլէյհ իմբէրաթօրա պէհանը թէխսիսի իթմիշլեր, վէ սէրիան ճիֆաեապ օմասընը թէմէնին պուլուսմուշլար տրը։

—Զէյմէ աֆէթզէտեկեանընա իանէթէն կէչէն բէնճէնպհէ կիւնու Բուսիա սէֆարէթխանէսինտէ քիւյատ օլանան Պազարտա եէնա միպայէա իթմէք իչին քիւլկէթի գալապալըդ օլուպ, իք կիւնու եաղընդ Աւսթրիա սէֆիրինին զէվճէսի Մատամ տը Գալիսին չիպէսինտէ 600 լիրալըգտան զիյատէ էմթաա սաթըլմըշ տրը։

Ճումանա կիւնիւ տէ պա իրատէի Շահանէ թէչրիֆաթ նազրը Միւնիր պէյ իլէ խաղինէի խասա նազրը Գազագեան Ցակոբ էֆէնտի հաղարաթը՝ մէգքիւր պազարա պիլադիմէ, 800 լիրալըգ էշեա միպայէա իթմիշլեր տիր։

Պատէհու Բուսիա սէֆիրի Մ. տը Նէլիսօֆ իլէ միշարէյէյհ Միւնիր պէյ՝ Մատամ Սթավրօնընն թահթը իտարէսինտէ պուլունան պիճիէյէ կիթտիրլերինտէ, մուամիլէյհա գատրն՝ զաթը հաղրէթը Շէհրիյարի իչին իտարէի ագտահ թէքլիֆ իթմիշ օլտրընտան, կէրէք զէվմթը միշարիէյհիւմա վէ կէրէք հուզզարը սարէթ թէքլիֆը մէգքիւրը մէմնունիյէթը աղիմէ իլէ գապուլ վէ իճապէթ իթմիշլեր տիր։

Պու խուսուս՝ խաքիբայի հաղրէթը Բատիշահիյէ արզ օլունտուգտա, թարաֆը գիշէրէֆը հաղրէթը Շէհրիյարտէն պիճիճ սանտրը իչիւն մուամիլէյհա Մատամ Սթավրօյա օն պէշ սաաթ լիրա Օսմանի իրսալ պուլրըմըշ տրը։

Մէճլիսէրին պէյանընա կէօրէ, բատիշահը մէրհամէթէնահ էէ ֆէնտիմիզ հաղրէթլէրի՝ նագա վէշեա վէ սաբէթ օլարագ Զէշմէ աֆէթի պէտէկեանընա չիմտիյէ գատար 4 600 Օսմանը լիրասը իհսան վէ իանէ պուլուրմուշլար տրը։

Ճումանա կիւնիւ մէգքիւր Պազարտա բէք-բէք զէգ եշեա սաթըլըրընան, չիմտի բէք ազ պիր շէյ գալմըշ տրը։

—Գարամուսալ ճիվարընտա հայաուտալար թարաֆընտան տապա աշբրբրլըգ պին չու գատար լիրասը արընան Մ. Ա. Գօրբինին մատէսինտէ դիմէտալ օլտուգլարը չիւպհէ օլընան 7 քիչի էլան թահթը մուհաքէմէտէ պուլունուպ, հէյէթը իթհամիյէ պունլարընն միճրիմիյէթինէ գարար վերմիշ օրմազլա, մէրգումանն՝ անգարիպ Տէրսաատէթ տիմանը ճինայէթինտէ մուհաքէմէ օլունանագ-լար իսէ տէ, պունլար միանընտա սաբէ հայտուտալարտան հէր քիմսէ եօգ իսկիշ, դիրա հէնուզ անլէրտէն հէր պիրիսի թէվգիֆ օլունամմըշ տրը։

—Դրարբստա վագը չիֆիլքեաթը Հիւսայուն հագգընտա միւգաքէրէյէ մէմուր գօմիսիօն էվվէլքի կիւն տախի ագտը իթթիմա էյլէմիշ տիր։

—Թիճարէթ վէ Զրաաթ նազրը Սուպհի բաշա հաղրէթլէրի էվվէլքի կիւն մէքթէպը Սէնայիէ կիտէրէք մէքթէպը մէգպուրը ինթիզամը հալինտէն մէմնունուն օլմուշ տրը։

—Տէրսաատէթ կէօմրիւքլէրինտէ ամնէն ալընան էշեարը՝ անինիյէ մէմուրլարը թարաֆընտան ֆիրուխթ օլունարագ պագըսը տա Լմին էօնիւնտէքի մազասատա ֆիրուխթ օլունմագտա իքէն, ամիրիյէ մէմուրլարընն պագը սուի իսթիմալաթընա մէպնի, չիմտի էշեահ մէգքիւրէ քեամիլէն մէգքիւր մաղազատա ֆիրուխթ օլունմայա պաշլամըշ տրը։

—Եավէրը էքրէմը հաղրէթը Շէհրիյարի Նուսրէթ բաշա հաղրէթլէրինէ իմթիյազ նիշանընն ալմասընը իհսան պուլրուլմուշ տրը։

—Ավթրիա սէֆիրի պարօն Գալիս՝ էվվէլքի կիւն Պապը Ալիյէ պիրագիմէ, խարիճիյէ նազրը Ալիֆի բաշա վէ միսթէշարը Տատեան Բարութիւն էֆէնտի հաղարաթը իլէ միւլագաթատան սօնրա, Սատրազամ՝ հաղրէթլէրինին նէզտինէ կիտէրէք, սաաթ եարմա գատար միւլագաթատա պուլունմուշ տրը։

—Ինկիլթէրրա սէֆարէթի պաշ թէրճէմանը տախի եէվմը մէգքիւրտէ Պապը Ալիյէ կիտէրէք, միսթէշարը միշարէյէհ հաղրէթլէրի իլէ միւլագաթատա պուլունմուշ տրը։

—Զապթիյէ նազրը էսպագ վէ ժանտարմա ըէիսի լահդ հաճի Հաֆըզ բաշա եվվէլքի կիւն վէֆաթ էյլէմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Մայր Եկեղեցի Մատուռընտա սէֆն խրիէն Էգնայեան մէսէլէսի իչիւն Քաղ ժողով Թարաֆընտան թէքիլ օլունան գօմիսիօն տիւնքի կիւն իմբրաի Թահգիգատա պաշլայրպ, ունճագ պունտան 5—6 սէնէ եվվէլ տարի եերնէ քիրիսէի մէգքիւրտէ պիր ճէնազէ տէֆն խրիմիշ օլտրընտան, օ վագթքի Ազգ. Վարչութիւնըն պու պապատ նէ մուամիլէտէ պուլունտըղընը թահգիգ իթմէք իչիւն գօմիսինը մէգքիւր գույուտատա միւրաճաաթ իթմէյէ գարար վերմիշ տիր։

—

Ազգանուէր Հայուհեաց ընկերութիւնը եագընտա վերէճէկի խանէ պալօսը Ֆրանսա սէֆիրինին զէվճէսի Մատամ Մարգիզ տը Նօայլը Թահթը հըմայէսինտէ պուլունճաղը կիպի, Թէրթիպաթ գօմիթէսի տէ Մ. Վիգթօր Լըյէնին Թահթը րիսատէթինտէ պուլունճաղ, վէ իւք տէֆա օլարագ պու կիւն Դրէտի ծէնէրալ Օթման պանգասընտա թէճէմմիւ իտէճէք տիր։

—

1865 սէնէսինտէ կէտիկ բաշա քիլիսէսի մէքթէպինտէ պիրինճի տէրսլէրէ էրմենիճէ վէ Ֆրանսըգճա հօճալըգ իտէն վէ Վ-էրէ կէսարէյ նամբյա կիւզէլ պիր ռիսալէի մէվգուութէ նէշը էյլէյէն Գեր. Տ. Մարտիրոս Ալագ քահանայ ախիրէն Գալսէրիյէտէն Տէրսաատէթէ կէլիպ, անգարիպ պաղը ասարը գալէմիյէսինի մէյասանը ինթիշարէ չըգարաճաղընտան, պու պապատ չիմտիտէն քէնտիսինի թէպրիք իտէրէք, ասարը մէգքիւրէնին նէշրինէ կազէթամըզը վասէթա ինթիսապ իտիչի գարիտանը քիրամըմզա մուճիպը մէճմուինիյէթ օլաճաղընը պէյան էյլերիզ։

Իչիթտիկիմիզ կէօրէ, Գասրքէօյտէ մուդիմ Գալսէրիյէի միւթէպը միլլէթատչլարըմզը՝ գարիյէի մէգքիւրէ Ս. Թագաւոր քիլիսէսինէ մուամիլէ յհ Տ. Մարտիրոս քահանանընն գապուլ օլունմասընը արզու իթմէքտէ իմիշլեր։

—

Իչիթտիկիմիզ կէօրէ, Ս. Էջմիածին Սինօդը պիլճիմէ մէքթէպ իտարէլերինէ թաամիմէն պիր էմրը չեթտա իրսալ իտէրէք, մէքթէպլերինին մէարիֆ բրօգրամլարընը Սինօդա կէօնտէրմէլերինի, վէ պէհէր մէքթէպտէ դաչ մուալիմ պուլունըպ, պունլարընն նէրէտէ թահսիլ իթտիքլերինի վէ գըզ վէ էրքէք գաչ, չակիրտ պուլունտըղընը վէ թէպէնին նէ՝ տին ու միլլիյէթէ մէնսուպ օլտուղլարընը պա բարօրթօ իսապէր վերմէլերինի իչար ու թասսիսէ իթմիշ տիր։

Ս. Սինօդ պու մասիմաթը ճէմ իթտիքտէն սոնրա, Բուսիա մէարիֆ նէզարէթինէ թէպլիղ իտէճէքմիշ, զիրա նէզարէթը միշարէլէյհա՝ թաֆսիլաթը մէգքիւրէյի չօգտան պէրու Սինօդտան թալեպ իթմէքտէ պուլունմըշ իսէ տէ, մէրհում Գէորգ Ս. Կաթողիկոս՝ մէարիֆը միլլիյէ մէսէլէսինէ սըրբի մէսէլէի միլլիյէի տախիլիյէ նազարը յա պագարագ, թալեպը մէգքիւրէ էհէմմիյէթի վերմէյիպ, իչի տայա թէէխիր իթմէքտէ իմիշ։

ԲԱՍՄԱՏԵԱՆԷԻ ԱՄԻՐԼԻ

Սը-ոզլը հալանը ոհվալ

Դեկտ. 12/24

	Մբ. Տէ.
Կիւնէշին տօղմասը	2 36
Էօյլէն	7 18
Եէնի այ Բում դեկտ.	17
Պու տապահ տաաթ 5, 19տա	
Միզան իւլ հավա (պարօմէթր)	767.2
Միզան իւլ հարարէ (թէրմօմէթր)	4.5
Եիւզտէ օլան տէրէճէի բուլթուպէթ	97
Բիւգկեարան իսթիգամէթի՝ Սաքին։	

ԻԼԱՆ

Շէհրիմիզին բէք մաարուֆ էճզաճիլարընտան պուլունան Մ. Ժ. Ալէքեան՝ քէնտի էճզախանէսինի եէնի ճամի հավլիսինտէն Պաղչէ Գարուսընտա կէսմրիլիյին գարշըսընտա 43 նիւմէրօլու մաղազայա նագլ իթտիկինի վէ էվվէլքի կիպի դայէթ էհվէն ֆիյաթլա հէր նէվի էճզա վէ մուալէճաթը նէֆիսէ պուլունտուղունը քէնտի միւթէատտիտ միշթէրիէրինէ վէ ումում էհալիյէ իլան իտէր։

Մէգքիւր մաղազատա Նօրվէկիատան ճէլգ օլունմուշ Մօրինա պալըգ եաղը տախի պուլունուր։

ԱԼԱ ԷՆԿԻՐԻՆ ՊԱՂԸ

Սաթըլը, Սթամպօլտա Պաղչէ գաբուսընտա Համիտիյէ Թիւրպէսինին գարշը սըրբասընտա ֆէճճի Բիէրին տիւքքեանընտա։

ՖԻՕԶՈ ԷՀՎԼԷՆ

ՖՐԱՆՍԱ Վ.Ի ՉԻՆ

(Ճառ՝ առաջ Էրզրում Կենտրոնական Դպրոցում տված)

Թոնքին մէջէլսինին պիր էվրոբա մէջլիսի օլուղունու պէհան վէ թասդիգ իյլէտիքտէն սոնրա, մէջլիսի մէղբիւր իւզէրինէ պիր աղ կէնիշճէ միւսալահասայա կիրիշմէք մէճբուրիյէթի թահթընտա պուլունմաղընմըղը տա իսպաթ ըթմէյէ պիր հաճէթ գալմայ։

Իշին էն միւհիմ ճիհէթինի ղիրը ըթտիք։

Չին իլէ մուհարէպէ օլաճագ եախօտ օրմայաճագ, իշին նէթիճէսի ուզանաճագ եախօտ ուզանմայաճագ, պունլար իքինճի տէրէճէտէ էհէմմիյէթլէրի պուլունան մատտէլէր տիրլէր։

Ադալ էհէմմիյէթի էվվելիյէսի օլան մատտէ, Ֆրանսա տէվլէթինին, ճիտտի սուրէթտէ միսաթէմ լիքեաթ բօլիթիգասընա պուլաշմըշ օրմասը տըր։

Ֆրանսա տէվլէթինին, վէ էհալիսինին, եէքվիւճուա մէղբիւր բօլիթիգայա սարըլմալարը իլէ, աղ վագըթտան Ֆրանսա տէվլէթի թարաֆընտան նէֆսի էվրոբատա պիր արպէտա գօրաճաղը դօրգուսունուն մահվ օրմուշ օլտուղունու պէհան իլէտիք։

Շիմտի արթըգ հէր քէս թէէմին օլապիլիր քի, էկէր նէֆսի էվրոբատա օն սէնէտէն պէրու հէր կիւն վագը օլաճաղընա պէքլէնիլէն վէ չիմտիյէ տէկին զուհուրա կէլմէյէն օլ ումումի մուհարէպէ, պիր գաչ այտան եախօտ պիր իքի սէնէտէն ահիհէն վիճուտէ կէլէճէք իսէ պիրլէ, հէր քէսին պիր գաչ սէնէտէն պէրու պէքլէմէքտէ օլտուղու կիպի, պարուլթա Ֆրանսա թարաֆընտան, աթէշ վէրիլէճէք տէյիլ տիր։

Ֆագաթ Թոնքին սէֆէրինին մէյտանա չըգարմըշ օլտուղու միւհիմմ մատտէ եաղընղ պու տէյիլ տիր։

Ֆրանսա տէվլէթինին, Չին կիպի մէֆրէթ պիր միլք ու միլլէթ իլէ տէ չաթրյմասընա տախի քէնտիսինի մէճպուր դըլաճաղը իհթիմայտէն պուլունան Թոնքին սէֆէրինէ ոթթրյմասը, աղ պիր վագըթտան Նէֆսի էվրոբատա պէօյիւք պիր ալթիսաթիւք չըդաճաղընտան գօրգուսու պուլունմասը-ղընը տա իսպաթ իտիյօր։

Բօլիթիգա այնասընդն գահպէ-լայի իշին լաղմ կէլէն ոգոնթօ-յու աշաղը վարմաղըզա գոթ-լանտըղտան սոնրա, պու կիւնքի կիւն, ալէմի բօլիթիգայը վէ մա-լիյէ տիւնեասընը այիր հէր մէ-սէլէլէրալէն զիատէ իշղալ իտէն Թոնքին մէսէլէսի այնասընտա կէօրիւլէնէրէ, շունլար տըրլար։

1· Չին տէվլէթի սիլահլա տօղ-րուտան տօղրու միւտախէլէ իթսէ տէ իթմէսէ տէ, իլէրուտէ, Ֆը-րանսըզլարը Ինկիլիզ Հինտիսթա-նը հուտուտունա գատար կէթիր-մէեէ պիր եօլ աչապիլէն Թոնքին վէ պիւթիւն Ադնամ գրալլըղը եախօտ իմբէրաթօրլուղու, Ֆը-րանսանդն մալի օրմուշ պիթմիշ պիր շէյ տիր։

2· Չին տէվլէթի տօղրուտան տօղրու Ֆրանսըզլար իլէ մուհա-րէպէյէ կիրիշտիյինտէ, վագա ի-շէ էրէյիճէ էնկէլ օլապիլիր։ Ֆագաթ անը մէնն իտէմէղ։

3· Ֆրանսա թարաֆընտան նէֆ-սի էվրոբատա պիր պօրա չըգա-րաճաղ պուլուրթլար, խայլի միւտտէթ իշին մահվ օրմուշ տըրլար։

4· Մէրքէզի էվրոբատան պաշ վէրէրէք Պալթիկտէն Միդերկրա-կանա, վէ Մանշ տէնիզինտէն Թունայա գատար տէօրթ թարա-ֆը իսթիյա իտէճէյինտէն գօր-գուլան ումումի մուհարէպէ ա-թէշինին, շիմտիքի հալտէ քեա-միլէն էօնիւ ալընմըշ օլտուղու անլաշըլմագա տըր։

Պէրլին գօնկրէսինին նէթիճէյի գարարընտա, Ֆրանսանդն պի-ռինճի մուրախասը օլան Մ· Ուա-տինկթընը, կէօղիւնիւ կէօյէ տօղ-րու գալտըրըպ, «եաղընղ Ֆը-ռանսա տէվլէթի պիր շէյ ալ-մագըզդն կէրի տէօնիւյօր» տէ-միշ իտի։

Ֆագաթ էրպապը վուգուֆ իտտա իթմէքտէ տիր քի, Ֆը-ռանսայա տօղրուտան տօղրու պիր շէյ վէրիրմէմիշ իտի իսէ տէ, Էվրոբանդն խարիճինտէ, քէնտի-սինէ էրէյիճէ չէյլէր վա օլուն-մուշ իտի։

Էկէր էրպապը վուգուֆուն մէղբիւր իտտասը տօղրու իսէ, շիմտի Ֆրանսանդն թէշէբբիյէ պիր հագգը գալմամշ օրմալը տըր։

Էկէր Ֆրանսըզլար տախի, Ինկիլիզէր կիպի, զաթի իթտիքլէրի միլքլէրտէ պիր իտարէյի բէտէրանէ թէէսիս իտէպիլիրլէր, հէր նէվի թաղեիդտէն իճթինապ իտէրէք եաղընղ եէնի թէպաա-լարընդն հայինի իսլահ, պէտէ-վիյէթ եէրինէ մէտենիյէթի իպ-գա, վէ եէրլի էհալիյի օտյագ-սըղդն թիճարէթ, սանայի, վէ ղիրաաթը թէշվիգ գրլարլար, վէ պու սուրէթլէ հէմ եէնի թէպաա-լարընը վէ հէմ տէ քէնտիլէրինի իհնա գրլապիլիրլէր իսէ, Թոն-գին վէ Ադնամ մէմալիքինին իչէ-րիլէրի Էվրոբատա էլէ կէչիրմէք խիլաֆասընտա պուլունաուգարը միք ու արագիլէրտէն հուտուտ-սուղ տէրէճէտէ զիդգըյմէթ պիր վարիտաթլարը օլաճագ տըր։

Վագտա Ֆրանսըզլարընդն չօգ-լուգ խարիճտէ կէօզլէրի օլմա-յըզ, եաղընղ, պուլունտուգլա-րը եէրտէ պէօյիւմէք հավվէսին-տէ պուլունմուշ օլտուգլարը ա-չիքեար տըր։

Ֆագաթ պու հավվէս, ասըր-լարտան պէրու քէնտի պաշլարը-նը բէք պէօյիւք պէլալարա սօղ-մուշ օլտուղու հալտէ, արա սը-րա բէք աղըր ֆէտատքեարլըգլար սայէսինտէ հուտուալարընը կէ-նիշլէթմէյէ մուվաֆֆագ օլմուշ-լար իսէ պիլէ, եէնէ թիլքինին տօլաշարընը քիւրքիւ տիւքքես-նը տըր տարալը մէսէլի կիպի, պիւթիւն մէղբիւր ֆէտատքեար-լըգլար պօշա կիթտիքտէն սոնրա եէնէ թա էսքի հուտուտալարընտա գարար գըլմըշլար տըր։

Նէ՞ իշին Ֆրանսըզլար տախի Ինկիլիզէր կիպի, զաթէն գուվ-վէթլի սահիպլէրի պուլընան վէ անլէրէ պիլէ տար կէլէն Էվրոբա գրթալարընտան էլ չէքիպ, տիւն-եանդն տէօրթ թարաֆնտա գօ-լայ գօլայ կէնիշ միւսթէհիքեաթ-լար վէ եիւզլէրճէ միլէօնլար իլէ թէպաալարը օլան խարիճի իմբէ-րաթօրլըգլար թէշքիլ իթմէք հավվէսինէ տիւշմէտիլէր։

Զօգ տէյիլ· անճագ պիր գաչ միլեօն նուֆուզ, վէ պիր գաչ պէն միլ արագի արթըրմագ իշին իթմիշ օլտուգլարը ֆէտատքեարլըգլարընդն օնտա պի-ռինի կէօզէ ալմըշ օլալար, վէ քէնտի Ինկիլիզ գօնշուլարը իլէ տէ պիր հիւանի իմթիդաճ հու-սուլէ կէթիրմիշ օլալար իտի, տիկէր հատտ ու հիսապա կէլմէ-յէն միլքլէրտէն պաշգա, տիւ-եանդն տիկէր նըսֆը օլան Շիմալի վէ ճէնուպի Ամերիգալար տախի պու կիւնքի կիւն, նըսֆ նըսֆա Ինկիլիզ վէ Ֆրանսըզ մալի օրմուշ օլուր իտի· վէ օլ վագթ, նէֆսի էվ-րոբատա մուհարէպէ իթմէյէ տէ հաճէթ գալմայըզ, պիւթիւն Էվ-րոբա, Ալէմանիասը, Ռուսիասը· վէ Ավսթրիասը իլէ պերլինքատ, Հինտիսթանլարա վէ Ամերիգա-լարա սահիպ պուլունան Ինկիլ-թէրրա վէ Ֆրանսա տէվլէթլէրի-նին նուֆուզ ու թէէսսիրի գա-թիսի թահթընտա պուլունմուշ օլաճագ իտի։

Վէ պիւթիւն Էվրոբա, մանէն օլսուն, մէտենիյէթին ըէհպէրլէ-րի օլան պու իքի ազիմ միլլէթ-լէրին հիւքմիւ թահթընտա պու-լունտուղու հալտէ, շիմտի թէք-միլ տիւնեա, ճաճպանէ՞ գատար ֆարգը պիր հալտէ պուլունա-ճաղ, վէ իքի պէօյիւք գուվվէթ եէրինէ, պիրիպերլէրինէ խասիմ ալթը պէօյիւք գուվվէթ պէտէ-մէք եիւքիւ թահթընտա էզիլ-մէքտէ օլան պիչարէ էհալիյէր տախի, նէ՞ գատար բահաթ պիր հալտէ պուլունաճաղլար իտի։

Ֆագաթ Ֆրանսըզլար, պիւ-թիւն տիւնեայա եաղընղ քէն-տիլէրի սահիպ օլմագ իսթէ-տիլէր։

Հալպու քի, տիւնեանդն տէօրթ գըսմընտան իւչիւնէ, եանի տէ-նիպլէրէ, զաթէն պաշգա պիր սահիպ պուլունմագտա իտի։

Ֆրանսըզլար, պիւթիւն Էվրո-բայը ֆէթհ ըթտիքտէն սոնրա, արթըգ տէնիզլէրին սահիպլինի տէ եէրէ չարմագ օլայ տըր տէտիլէր։

Ֆագաթ պու տէնիզլէրին սա-հիպի, սըրասը քէնտինէ կէլէճէք օլան Էվրոբա մաղուպիյէթինէ միսասատ իթմէտի։

Ալէմանիատա Ինկիլիզ ալթու-նու, Սպանիատա Ինկիլիզ ասա-քիրի, վէ նիհայէթ Վաթէրլոտա տախի Ինկիլիզ օրտուսու, Ֆրան-սըզլարը խէեարթընը, էպէտի սուրէթտէ մահվ իթտիլէր։

Վէ էն ֆէնասը օլարագ Ֆրան-սանդն աղամէթի իսթիգպալինի թէէմին իտճէք Ամերիգա վէ Հինտիսթան միսթէմիլքեաթը տախի, պիր տահա կէրի տէօն-մէյճէք սուրէթտէ, Ինկիլթէր-ըանդն զապթընա կէչտիլէր։

Օ կիւնտէն իթիբարէն, Ֆրան-սանդն միսթէմիլքեաթ բօլիթի-գասը քեամիլէն եիւզ իւսթիւ պըրագըլարագ, էլինտէ միւս-թէմիլքեաթ տինմէյէ չաեան պիլէ պուլունմայան ճէզայիր գը-թասընտան պաշգա պիր շէյ օզգ կիպի տիր։

Վէ պու ճէզայիր գըթասը տա-խի, Ֆրանսըզ օրտուսունա Արապ ճէնքճիլէր եէթիշտիրմէք մագ-սէտինտէն պաշգա պիր շէյ իս-թիմալ օլունմայըպ, կէրէք ճէ-զայիրլիլէրին թիճարէթճէ վէ մէ-տենիյէթճէ թէրագգըընա, վէ կէրէք պիզզաթ Ֆրանսըզլարընդն մատտի վէ մանէվի իսթիֆատէ-լէրինէ տայիր, չու տուր տենիլէ-ճէք պիր սէմէրէ հուսուլէ կէլ-մէմիշ տիր։

Գըսսասընը սէօյլէյէրէք, ճէ-զայիր իւլքէսի Ֆրանսըզլար իչիւն պիր սէրվէթ մէնսաբտան զիյա-տէ պիր պաշ պէլասը օլմուշ տըր։

Ֆագաթ չիմտի վագթլար չօգ տէյիրիմիշ տիր։

Խաթր ու խէյալտէն կէչմէէն սիրաթլէ ինթիշար պուլմուշ օ-լան գուվվէթ թիճարէթ վէ գուվ-վէթ մալիյէ, Ինկիլթէրրա վէ Ֆրանսա էհալիլէրինին, էօյլէ սըգը պաղլար իլէ պիրպիրլէրինէ պաղ-լամըշլար տըր քի· Գուրպօնլարընդն վէ Գիբրինճի Նաբօլէօնուն կիւ-նինտէքի զրտաիյէթին հիւքմիւ գալմամշ տըր։

Տիկէր թարաֆտան նէֆսը էվրո-բատա տախի, Ֆրանսանդն էթրա-ֆընա էօյլէ պիր սրգը տէմիր չէմ-պէր չէվրիլմիշտիր քի, զօր իլէ տի-շարը թաշմագ ատէթա գապիլսիզ պիր հալէ կէլմիշ օլտուղունտան, պէօյիւմէք իչիւն խարիճէ կէօղ կէզտիրմէքտէն պաշգա պիր չա-րէ գալմամշտը տըր։

Նասըլ քի պաշգա պիր միւնա-սէպէթլէ տախի սէօյլէմիշլիգ տիր, Ֆրանսանդն Գիբրինճիդայա թէճա-վուզընա միսասատ իտէմէյէն Ինկիլիզ վիս քէլասը, վէ Ալէման-եայա թէճավուզունա միսասատ իտէմէյէն բրէնս Պիզմարգ ճէ-նապլէրի, Նիհայէթ հէր հալտէ պիր Խաշկինըզ իսթիտատը կէօս-թէրմէքտէ օլան Ֆրանսա էհա-լիսինէ պիր սօլուգլուգ պուլմա-եա մէճպուր պուլունաճագլար իտի։

Վէ էկէր Ինկիլթէրրա վէ Ալէ-մանիա տէվլէթլէրի, Ֆրանսանդն Թոնքինէ էլ ուղթիմասընը տօղ-րուտան տօղրու թէչվիգ իթմէ-տիլէր իսէ, հէր նէ տախի տէնն-սէ, մէղբիւր սէֆէրէ խուսուսմէթ կէօզիս իլէ պագմայաճագլարը տա չիւրհկսիզ տիր։

Պիլճիւմէ Ֆրանսայա տօսթ պուլունանլարընդն որդուսու տախի չու օլաճագ տըր քի, Թոնքին սէֆէրի, ճիտտի պիր միւսթէմլի-քեաթ բօլիթիգասընա պիր պա-պը գավի օլուպ, իլէրուտէ տա-խի Լէրբրանդն Ֆրանսըզ թէճա-վուզաթը գօրգուսընտան օլսուն պիր տէրէճէյէտէք էմին պիր հալտէ պուլունմասը միմքին, վէ կէրէք Ֆրանսըզ, կէրէք Թոնքիլի վէ էկէր միճէրրէտ իսէ, Չին գանը տախի պիհուտէ եէրէ ագ-մամըշ օլսուն։

(Պ-էը-ը Ե-ը)

ՄԷՔԵԱԹԻՊ

ԴԱՅՍԷՐԻՑԷՏ

ԱԶԻԶ ԹԷՖԹԻՇ ՄԱՀԷՔՄԷՆԻ

(Ճառ՝ առաջ Էրզրում Կենտրոնական Դպրոցում տված)

Մէգքիւր 13 սէնէլիք էմէքլէ-ռիմիզ, միլլէթիմիզին ուլուշմուշ վէ քէչիշմիշ տուլղուլարընդն հա-րէքէթէ կէլմէսինէ տախի պիր վասէթա օլմուշ տըր։ Կրթասի-ռական նամընտա պիր շիրքէթ թէչքիլ օլունուպ, մէրամ իսէ գայ-սէրիյէտէ մէքթէպ այմագ օլա-ճաղընտան, աղա եազմայա պաշ-լատըլար։ Ֆագաթ պու կիպի պիր թէչէպպիւսաթը, էյի վէ սաղլամ ախլաղ օլմագըզդն պա-շա չըդարմասը նէ գատար միւշ-քիլ պիր շէյ օլտուղընդն ֆար-գընտա օլմայարագ, թէաթրօեա-խատ ներկայացումլար վարընասը իլէ իշ կէօրիւր զանն իթտիլէր։ Հալ պու քի պաշ թուրան ազա-լարը հէր նէ գատար գէնկին վէ պէօյիւք քիմնէլէր էվվատլարը իսէլէր տէ, Ուսումնասիրական ընկերութիւնընդն եարընը գատար պիր մէքթէպ պիլէ, էկէրչի սէ-նէլերճէ տէյիլ, հէչ տէյիլ իսէ պիր գաչ այ իչիւն օլսուն մէյ-տանա կէթիրմէտիքլէրինի կէօ-ռիւնճէ, Ուսումն· չիրքէթինէ թագլիտ իտէրէք, պիլ տախի կիրակի կիւնլէրի Ս· Աւետարան տէրսի եաբաճաղը տէմէյէ պաշ-լատըլար։ Շիրքէթիմիզին էհա-լիսինի քէնտիլէրէ գօյայճա ճէլպ ըթմէք իչիւն, կէրմիր մէքթէպի թալեպպէսինէ զաթէն Ուսումն չիրքէթի մէքթէպինտէ մաաշլա գուլլանըլան Պաղտասարեան խա-չատուր էֆէնտի նամ վարժապէ-տի, քէնտիլէրէ Աւետարան տէր-սի խօճասը թային իտէրէք, է-հալիյէ ալէնէն Աւետարան օգուս-մագ սըզդն Աւետարան տէրսինէ պաշլատըլար։— զիրա աշխարհա-կանլարա Աւետարան օգուսմագ եա տէրսինի վէրմէք օլամազ ի-միշ։։։ Կարգաւորվարըմիզ Ա-ւետարանսըզ Աւետարան տէրսին-տէն բէք խաշլանտըգլարընտան, պունլարընդն վասէթասը իլէ Ու-սումն չիրքէթինի տահա գօյայ եըգապիլիրիզ տիւշիւնճէսիյլէ տէրտէր վարդապետ հէր կիրա-կի ժամվարը ծանուցումլար վէ մէտհիյէլէր իլէ տօղտուրարագ, էկէր մէրամընդզ Աւետարան էօյ-բէնմէք իսէ, իշթէ կրթասիրա-կան չիրքէթինտէ տախի էօյբէ-տիլիյօր օրայա կիտին, պաշգա եէրէ կիթմէյին եա եա տէյէրէք, հէր նէ գատար էհալիյի Ուսում չիրքէթինէ կիթմէքտէն մէն իթ-մէյէ չալըշտըլար իսէ տէ, ճէօ-մատթ իլընճախընճ հէր կիրակի մէքթէպէ տօղմագտան կէրի տուրմատը։ Հալ պու քի իշթէ պիր «հարէքէթ» մէյտանա կէլ-տի, ուլուշմըշ էհալի գըմըլտան-տը, կրթասիրականա տախի կիթ-մէյէ պաշլատը։ Եազըգ քի ճէ-մատթ կրթասիրական մահալին-տէ, Ուսումնասիրական չիրքէ-թինէ գարշը պիր չօգ զէմմ ու հագարէթլէրտէն պաշգա պիր շէյ պուլամատգլարընտան, վէ ախլագլարընդն իսլահընա պիր մէ-տար օլմատգտան, կրթասիրա-կանլար իսէ՝ ախլագդն պօղուլ-մասընա պու կիտիլէ տահա գի-յատէ եարտըմ իտիյօր օլտըգլա-րընդն ֆարգընա վարամատգլա-րընտան, տէֆթէրլէրինտէ գայտ իթտիքլէրի մաաշլարը, քէնտի աղալարընտան պիլէ թօրամայա գաաիր օլամայըպ, էլան մէրամ իթտիքլէրի մէքթէպլէրինի աչա-մատըլար։ Գինճէ պիր «հարէքէթ» քէօթիւ պիլէ օլսա, թէէրիւպէ-էր իլէ դէյանլարընը կէօրմէյէ մէճպուր օլարագ, իսլահաթտա

ԼԱՆԷԹԼԻ ԳԸԶ

(Մ-Ի-Ա-Ն-Ի) ԷՄԻԼ ԲԻԾՊՈՒՐԴ

ԺԶ·

ԳՕՆԹԼԻ ԲԱՐԻԶՏԷ

(1900 Ի-Դ-Ի-Ա-Ն-Ի-Ա-Ն-Ի-Ա-Ն

թէգատիւմ իթմէք իւմիտինտէ եաշար։

Քէզա պու տիյարտա գատընլարը հալի էրքէքլէրտէն տահա կէրի գալմըշ օլտուղընտան, վէ գրզլարըն քիչիւք քիչիւք կէլին օլմագ ֆէնա ատէթլէրինտէն, չիրքէթ՝ գըզ մէքթէպինտէն պէօյիւք պիր մուհասէնաթ օլաճաղընա չօղլուգ իւմիտ իթմէտիկինտէն, տահա զիյատէ գատընլարըն ֆիքիրինի ույանարմայը վէ քէնտի սէֆիլ հալէրինի քէնտիլէրինէ անլաթմայը տահա մէնֆաաթը սայմըշ ուր։ պու սէպպատէն հաֆթա իչի քէնտի իշլէրինէ միսահատ պիր կիւն թային իտէրէք, պիր եէրէ թօպլանըպ քէնտի գօճալարընա, էվլատլարընա, գօնչուլարընա, ինսանլըղա վէ Ալլահա պօրճլարը նէ՝ տիր, նա՛սըլ տավանմայը վէ նասըլ եաշամալը։ Օնլարա էյրէթմէք իչիւն գատընլար մէճլիսի թային օլունմուշ տիր։ Պումէճլիսլէրտէ գատընլարտան պաշգա քիմէնտէ պուլունմադ։ Պումէճլիսլէրտէ գատընլար կէօրտիւլէր քի, քէնտիլէր տախի ինսան իմիշլէր վէ քէնտիլէրինին տախի պօրճլարը վար իմիշ։ մէճլիս իլէրի կիթտի։ գատընլար ագըն ագըն կէլմէյէ պաշլատըլար։ ֆիքիրլէր ույանար, օգուտագ պիլմէյէն օգուտայա պաշլատըլար, օգուտայը պօշլայանլար տէֆտա էլէ ալտըլար։

Օ գատար թէգատիւմ իթտիրէր քի, տահարտա վէ գարուլարտա կէֆիրմիշ պիհուտէ էօմրլէրինի աճըեարագ, ինսանլըղա վէ վալիտէյէրէ եագըշը պիր էօմրէ պաշլամալը։ յըշ տէյէրէք կիւզել նութգլար իթմէյէ պաշլատըլար։ Ֆագաթ քէօյճիլիւքտէն կէլէն կարգաւորլարմըշ պունա տախի բաշի օլմայը, գատընլարը մէն իթմէք իչիւն էվէվկէպտիլէր։ Մէն իթմէտիքտէն պաշգա տահա զիյատէ իլէրի կիթտիկինի կէօրտիւքլէրինտէ, պիշ տախի գատընլար մէճլիսի եարաճաղը գըզլար մէքթէպինտէ տէյէրէք իլան իտիւգ՝ գատընլարը թօրլատըլար։

Գատըն մէճլիսի պիր իքէն օլտու իքի, իչիմէ պիր «հարէքէթ» պիր գըմբլաալը տահա քի պունտան էվվէլ Գայսէրիյէտ էմանի տուրուլմամըշ իտի, վէ Ռուսմ չիրքէքին եօրուլմադ գայրէթի վասէթասը իլէ մէյատանա կէլմիշ տիր։ Հիչ շիւպհէսիզ եօգ տուր քի, էկէր պու գըմբլտայշլարը տօղրու վէ ախլագըն մաթլուգ իթտիրի էսաս իւզէրէ գըլզաղալանըրսա, չօղ էյիք ու մուհասէնաթ մէյատանա կէլէճէք։ տիր։

Կէչմիշ 13 սէնէլէրտէ վէրիլէն էմէքլէր իլէ ախլագտա օ գատար թէպէտտիւլաթ մէյատանա կէլմիշ տիր քի, շու գատար մանէվի մէնֆաաթլարտան պաշգա, մատտի օլարագ եալընըզ տէվլէթին մայիսէսինէ եըլտա պիր գաչ պին լիրա մէնֆաաթ հասըլ օլմուշ օլտուղու՝ պաշգալար տախի հէր նէ գատար ֆարգընտա իսէլեր տէ, էկէր Գայսէրի թիւթիւն ֆապրիգալարը, էլլէրինի կէօյիւսլէրինէ պիղարազանէ գօրլար իսէ, պէյան իթտիրիմ կէրչէքլիի թատիգ իթմէյէ գատիր տիրլէր։

Ան իչ սէնէլէրտէն պէրու իթտիրիմ նութգլար, վէրտիրիմ նասիհաթլար քեաֆֆէսի Գայսէրի էհալիսինին հուղուրունտա տըր։ «Տէլիգանլը եօլունու բաքլէմէլի տիր» քէլամը էսաս թութարագ, հաֆթալարճա վիրտիյիմնութգլարտա եիւղլէրճէ տէլիգանլըլար հաղը իտիլէր։ Բէտէրլէրին քէնտի այալ ու էվլատլարը հագգընտա օլան պօրճլարը խուսուսունտա վիրտիյիմ նութլարտա եիւղլէրճէ բէտէրլէր հաղը իտիլէր։ Գատընլար քէնտի գօճալարը վէ էվլատլարը իչիւն նէ պօրճլարը, վէ ինսանլըգտան նէ էկէր թութմուշ օլտրգլարը հագգընտա վէրտիկիմ նութգլարտա եիւղլէրճէ գատըն հաղը իտիլէր։

Ֆէնտիլէրինէ պէէան իթտիկիմ կէրչէքլիքլէր հագգընտա զաիրլէրինին շէհատէթինի չօղ տէֆտա կէօղ եաչարը իչի թասատիգ իթտիրիքլէրինի պէչիի ապ քիմսէլէր կէօրմէմիշ տիր։ Բէտէր ու մատէրլէրին քէնտի էվլատլարընը իսլամը իչիւն, չիրքէթէ կիթմէսինի թէչվիգ իթտիքլէրինի, նութգլարտան նէ ալարգլարընը աշիքարը կէօսթէրիրլէր։

Օ գատար սէնէլէրտէն պէրու հիչ պիր տէֆտա վաղ իթմէտիմ քի միլէթ էկէր Գաթօլիք օլուրսա էյի օլուր, Բրօթէսթան օլուր իսէ երիճէլիր։ Ռում օլուր իսէ գուվվէթ պուլուր։ Մուղայիրի օլարագ, Էրմէնի քիլիսէսինտէ խէյաս եօգ վէ օլ քիլիսէտէն վէ միլլէթտէն այրըլմալընճա օլմագ տէյէնլէր իլէ։ խալբը, Էրմէնի քիլիսէսինտէ խէյաս վար վէ Էրմէնի միլլէթի պաչգա քիլիսէյէ վէ միլլէթէ միհթաճ տէյիլ։ իկլա խալահաթա վէ եալընըզ խալահաթա միհթաճընը տէյու իթտիրիմ միպահասալարա սիւթիւն Գայսէրի էհալիսի չահիտ տիր։ Հիչ պիր մէզհէպ թարաֆկիրլիյի իթմէտիքտէն պաչգա, հիչ պիր մէզհէպտէ տախի հիւճում իթմէմիշիմ։ խալը սաղա՞ն մը չըգարմալը եօգսա սոլսան մը, վաֆթիկի իչ տէֆտա՞ մը պաթըրմալը, եօգսա սոգուգ տէֆտա՞ մը, ազ սու իլէ՞ մի օլմալը, եօգսա չօղ սու իլէ մի։ պու կիպի մատտէլէր հագդընտա ասլա պահս իթմէմիշիմ, վէ ային վէ ատէթլէր Ատտուսմանանութիւնընա հիչ պիր վագթ կիրիշմէմիշիմ։ վիրա օնլար -իւրթա տայիր չէյլէր տէյիլ տիր։ Օ գատար սէնէլէրտէն պէրու պէնիմ վաղմ չու օլմուշ քի՝ էկէր Սուրբ Ալեքսանդրն մաթլուպ իթտիկի բաք վէ սաղամ ախլագա մայիք օլմագ իսէք, գարընտաչը սէվմէմէք գաթիկիք օլտուղունը (Ա. Յովհ. Գ. 15) էօյրէնմէգ իսէք, նէ պու տիւնեատա ինանլար սիլքինտէ եէր թուսպսիլիրիլ, նէ օ պիր տիւնեատա՝ ճէնապը Ալահէն հուղուրընտա եիւղ պուլապիլիրիլ։ վաղմ չու օլմուշ տիր քի, Սուրբ Ալեքսանդրն մաթլուպտա պիր միլլէթին Բրօթէսթանթ, Գաթօլիք, Ռում, Էրմէնի օլմասը տէյիր իլա Ռում, Էրմէնի, Գաթօլիք, Բրօթէսթանթ քեաֆֆէսի ԲԱՌ վէ ՍԱՂԱՄ ԱԽԼԱԳԱ մալիք օլարագ, պիրպիրլէրինին դարնտաչ օլտուղլարը թանըյը, վէ պիր Ալահէն էվլատլարը կիպի եէկտիկէրինի սէվիպ, պիրպիրլէրինէ եարամ իթմէյլերի, վէ չօլ սէր չօպանէն իսարէսինտէ պիր սիրբի օլմալարը, վէ պէնիի ատէմ տինեատէ իքէն ճէնէթ էօմրինէ մալիք օլմալարը տըր։ Քրիստոս իսմինտէ պիրպիրինի թէրմէլերի իսէ՝ տէյիլ Ալեքսանդրատան, իլա չէյթանատան տըր։

(Տէվ-ի) Տօքթ. Վ. Ա. Ե.

Տ-էրէէ ո-մ-ը Սըհհէյուն

Գլաղմէն թէհաքիուղխանէսինտէ գարանթինա պէքլէմէքտէ օլան Տէոռ- վէ ճ-ռնկ վաբօրլարը տէրունլէրինտէ պուլունան հաճճաճը սատատէթմիւնհաճըն լէհիւլհամտ ահվալը սըհհիյէլերի եօլունտա օլտըղը հալտէ, գարանթինա միւտատէթլէրինի իքմալ իթմիշ օլտրգլարընտան, բրանթինա միւտատէթլէրինի իքմալ իթմիշ օլտրգլարընտան, մուհարէպէ իթմէքտէն պէղմիշլէր տիր։

Թարիվը Մըսըր՝ Սուաքիմ գօմանտանը Մահմուտ բաշանըն եէրինէ Սիւլէյման Վիթաղ բաշայը թային իթմիշ տիր։ Սուտանըն շարգ ճիհէթինտէ Մըսըր ասքէրինէ Պէյաքը բաշա գօմանտա իտէճէք տիր։

Սուաքիմտէն խապէր վէրիլտիկինէ կէօրէ, միրալայ Հարինկթօն՝ ասիլէրին ախիրէն Մըսըր ասքէրինէ զայէպէ չալարգըրը մահալի գկյարէթ իտէրէք, մէյտանը հարպտա Մըսըր ասքէրինտէն թէլէֆ իտիլմիշ 400 Ալրապ լայէսի պուլմուշ տըր։

Էլ Օպէիտտէն Թարթումա իսլամէսի իչիւն Պաթում Օսմանը չէհպէնտէրինէ կէօնտէրիլէն վէ պիր քիչիւք սանտըգ տէրուտնինտէ պուլունան բասարօրթ քեաղըտլարընտան պիրէ բէսմը կէօմրիւք ալպ օլունմուշ տըր։

—

Շեհր Էմանէթի մէքթուպճըսը Նապիմ պէյ Թարաֆընտան նէյը օլունան պիր իլանա կէօրէ, խասքէօյ հարիգէտէկեանընտան պաղըլարընն աչըգ սաչըգ շուրատա պուրատա գալտրգլարընա տաիր նէյը օլունան հավատիսին ապ ուէսասը օլմայըպ, ճիւմիսի տէ պիրէր մահալէ իսքեան իտիլմիշ, վէ պունլարա ճէմիյէթը Իսրաիլիէ վէ Մատամ Տիֆրին թարաֆընտան եօրկան թէվգի իտիլմէքտէ օլտըղը կիպի, Շեհր Էմանէթինտէ միթէյէքքիլ գամիսիօնը ալի ճանիպինտէն տախի իանէ պիլէթլէրինին թէվգինինէ վէ պէտէլէրինին ճէմինէ իդտամ օլունմագտա իմիշ։

—

Թիճարէթ նէզարէթի՝ թաշրալարտա պուլունան թիճարէթ սանտրգլարը իտարէսինճէ իսլահաթը էսասիյէ իճրասըյա ճիտտէն մէշղուլ օլուպ, պու կիունլէրտէ վիլայէթ մէրքէզլէրինէ պու իշ իչիւն մախսուս միֆէթիշլէր կէօնտէրիլէճէքմիշ։

—

Հէր հանկը պիր ճինայէթ վէ թէօհմէթլէ մաղնուն օլան պէօյիւք քիչիւք պիրճիւմլէ հիւքիւմէթ մէմուրլարընէն մուհաքէմէլէրի՝ պունտան պէօյէ սուրէթը ալէնիյէտտէ լիֆրա օլունարագ, մէսարիֆը մուհաքէմէնին քէնտիլէրինտէն թէմամէն թահսիլի խուսուսլարը հիւքիւմէթը Սէնիյէճէ թահթը գարարա ալընտըղընտան, օնա կէօրէ իյճապընէն իճրասը թամամէն վիլայէթի միսալարընա գարարա պուրուլմուշ տըր։

—

Թըրհալատտա նէյը օլունան Բէռոս նամ Բումկալէթասընէն գավլինճէ, Թիւրքիա իլէ Եունանիստան պէյնինտէքի մուգավէլէնամէյէ թէվֆիգան Թըրհալա էֆենիսինէ՝ եա սալթանաթը Սէնիյէ վէ եախոտ հիւքիւմէթը Եունանիէյէ թապիիյէթէն պիրինի իսթիյար իչիւն մուայեէն օլան միատէթ կէչճէք օգոստոս իպթիտասընտա մունգագիյէ օլաճաղը ճիհէթլէ, էհալիի իսլամիյէ՝ Եունան հիւքիւմէթինէ ասքէրլիք իթմէմէք իւզրէ հիճրէթէ միսարատաթ կէօսթէրմէքտէ օլտրգլարընտան, թարիխը մէզքիւրէ գատար Թըրհատտա իսլամ գալմայաճաղը ըէվիշը հալտէն անլաշըլմագտա իմիշ։

—

Իսնպօլսյա 30 վէ Գասթամունիյէ 60 քիլօմէթրօ մէսաֆէտէ վագը Քիւրրեի-Նուհաս նահիյէսիյէ, Ամասեայա 40 քիլօմէթրօ մէսաֆէսի օլան Հավզա գաղասընա բասթա շիւպէլերի քիչատ օլունմուշ տըր։

—

Գուտտան եաղըլտըղընա կէօրէ, կէչէն յուլիստէ վէ սեպտեմբերտէ 500 վէ հոկտեմբերտէ թըրապէզօնտան Եաֆայա 230 Զէրքէս մուհաճիրի վիւրուտ իտուպ, պունլար Նապլուս ճիվարընտա եէրլէշիպ զըրաաթ իլէ մէշղուլ օլմագտա իմիշլէր։

—

Գօնեա վիլայէթինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա նաղարէն, եէլվաճ գասապասընտա դեկտեմբերին 4-ինճի կէճէսի իքի վէ էրթէսի կիւնիւ քէջալիք իքի տէֆտա զէլզէլ վուգու պուլմուշ իսէ տէ, պիր կէօնա խասարը մուճիպ օլմամըշլար տըր։

—

Բէթրօլ կաղը տէրօղիթօ մէսէլէսինի թէտգիգէ մէմուր գօմիսիօն՝ 15 քէրրե իճթիհատան սօնրա, մաղպաթասընը մէճիսբասը վիւքէյտա թագտիմ էյլէմիշ տիր։

—

Վէֆնա եաղլան պիր վարագտտա պէյան օլունտըղընա կէօրէ, կէչէնլերտէ Սթէնեատա չիֆթճի Ռիզա վէ մավունճը Ալի նամընտա իքի չախս՝ պիր գատընը ճէպրէն խանէսինէ կիրէրէք 100 լիրասընը զասպ էյլէտիքտէն սօնրա ըրզընա թասալուութ էյլէտիքլէրի կիպի, պաքիրե գրզընը տախի պօղազընա գուչագ թութարագ պիքրինի իղալէ իթմէք խաթէմիշլէր իսէ տէ, էթրաֆտան իտիլէն ֆէրեատ իւզէրինէ տերտէսթ օլունարագ Պէյօղլու բօլիս մէրքէզինէ կէօնտէրիլմիշլէր իքէն օրատան տախի քէֆալէթէ բաղթ իլէ սաաէվէրիլմիշ օլտուգլարընտան, չիմտի պունլար օրալարընը պուչագլարընն գուվվէթիյլէ քէսէրէք եօթէյէ պէրիյէ սարգընթըրըգ իթմէքտէ, վէ հաթթա մահալը մէզքիւրը աթէչէ վէրէճէքլէրինի պիլէ սէօյլէմէքտէ իմիշլէր։

—

Եէնի բազար սանճաղըյա Պօսնա վէ Հէրսէքտէ վէ պախուսուս թաշրճա հէվալիսինտէ աթիգ Բօմալըլար զէմանընտան գալմա պիր խայլի ասարը աթիգա մէվճուտ օլտուղընտան, պիր վագթտան պէրու մահալը մէզքիւրէտէ իճրաի հաֆրիյաթ վէ թահարրիյաթ օլունարագ, էնվահ անթիգալար վէ էսկի պինա վէ տուվարլար քէչի օլունտուղընը օլ թարաֆտան եաղըյորլար։

—

Շուրաի Պահրիյէ ըէյիսի Սիւլեյման բաշա հազրէթլերի էվվելքի կիւն Մարսիլեատան վիւրուտ իտէն պիր վարօր իլէ Տերսաատէթէ ավտէթ էյլէմիշ տիր։

—

Կէչէն հաֆթալար Ալթինատա իլքի կիւն միհէմմատիէն սէլ կիպի եաղմուրլար կէլիպ շէհրի ատէթա պիր կէօլ հալինէ գօյմըշ օլտըղը կիպի, իչպու եաղմուրտան ըսլանմըշ օլան պիր հիսար տուվարընտան տա իրի պիր գայա գօրարագ պիր տուլ գատըն իլէ անը պիր թանէճիք գրզընը վէ պիր համմալը էղմիշ թէլէֆ իթմիշ տիր։

—

Գուլէլի Պուրկաղ իլէ Տիմէթօգա արասընտա կէչէն կիւն վուգուպուլան ըըմէնտրֆէր գաղասընտա 10 քիչինին մէճրուհ օլտըղընըն ասլը օլմայըպ, թաֆսիլաթը մէզքիւրէյէ նաղարէն, 35 վակենան 8 էշեա վակենը եօլտան չըգմըշ վէ արգատաքի եօլճը վակենլարընա հիչ պիր շէյ օլմայըպ, եալընըզ էնսրէքթօր պաչրնտան եարալանմըշ, վէ կարտրֆրէն տախի ղէտէլէնմիշ տիր։

—

Պահրիյէ բիյատէսինին Նիւմունէլիք թապուրը գօմանտանը պին պաչը Մէհմէտ պէյ՝ ճուման կիւնքի սէլամլըք բէսմը ալիսի էսնասընտա նիշանը իմթիյազըն կիւմիշ մէտալիասընա նայիլ օլմուշ տըր։

—

Թրապիզօն վիլայէթինտէն չէքիլէն պիր թէլէկրաֆ՝ Քիրասօն չօսէ թարիգինին ինշաաթը պու քէրրե պիլ իքմալ բէսմէն քիչատ օլունտուղընը պէյան իսէյյոր։

—

Կիւմիւշխանէ միհէսարրըֆլըղը լաղվ իտիլէրէք, օրատա պիր գայմագամլըգ թէէսիսի միհէսավվէր իմիշ։

ԹԻՎԱԻՀԱԹ

Խապինէի խասսա Շահանէ մուհասէպէ գալմի քէթէպէսինտէն օլուպ, գալէմի մէղքիւր միւմէյյիզլիկինէ թապին գրլընմըշ օլան Հաֆրզ Ֆէյզի էֆէնտիյէ բիւմպէի սանիյէ սընֆը սանէսի։

Զապթիյէ նէզարէթը պէհիյէսի աթըպպա տարէքսինէ մէմուր թապիպ Սիմոն էֆէնտիյէ բիւմպէի սանիյէ սընֆը սանէսի թէվճիհ պուրրուլմուշ տըր։

Օֆճահան չէհպէնտիլիկի՝ Պէնտէրպուշիր չէհպէնտէրի սապրգ Բիֆաթ պէյէ իհալէսի իլէ, Յիւնճիւ բիւմպէտէն պիր գըթա Մէճիտի նիշանը զիշանը իհսան պուրրուլմուշ տըր։

* *

Նավէրանը Շահանէտէն վէ թէֆթիշը ասքէրի գօմիսիոնը ազաչնտան Բիզա բաշա հաղրէթլէրինէ պիրինճի բիւմպէ Մէճիտի նիշանը իհսան պուրրուլմուշ տըր։

ՄԻԽԹԻՖԷՐԻԴԱ

ՍՈՒՏԱՆ

Սուաքիմտէն դեկտ. 11 թարիխկիէ աթիտէքի թէլէկրաֆ չէքիլմիշ տիր։

«Էլեէվմ Սուաքիմէ յիճէ թագվիյէ օլունմըշ իսէ տէ, Սէնգաթ էյիճէ մուհաֆազա թահսիրընտա տէյիլ տիր։ Սուտան ասկէրինտէն 20000 քիշիլիք պիր ֆրգա՝ Սուաքիմտէն 9 միլ մէսաֆէտէ վագը Հանթուպտա տըր։ Մաքում օլան սոն մուհարէպէտէ Մէհմէտինն ասքէրինէ Օսման Տիւնեա վէ Շէյխ Թաքէր գօմանտա իթմիշլէր տիր։ Թօպարտա մէէքիլաթի քիլլիյէթ իւզրէ իսէ տէ, միհիմմաթը հարպկիյէ եօգ տըր։»

* *

Խարթումտան Խրտիվ հազրէթլէրինէ չէքիլէն պիր թէլէկրաֆա նաղարէն, Հիքս բաշանըն օրտուսընտա պուլունան պիր տէվէ սիւրիճիսի՝ Մըսըր ասքէրինին ասիլէրէ իքի տէֆտա զալէպէ չալըշ պիր օրմանա չէքիլտիյինի, վէ օրատա տա կէօրտիւլի հիւճիւմէ մուգավէլէ իթմիշ իսէ տէ, սուսըզլըգտան վէ իսհալըն գրրկընընտան գուրթուլմագ իչիւն մէվզէքի մէգքիւրը թէրք իթտիքտէ, ասիլէր թարաֆընտան թէքրար ասքէրին իւզէրինէ հիճճում վուգու պուլուպ, էսիր իտիլէն 37 նէֆէրտէն պաշգա քեաֆֆէսինին տախի գըլճճտան կէչիրիլմտիյինի, վէ ինկիլիզ զապիթլէրինին էսիրլէր միյանընտա պուլունուպ պուլունմամըշլըղընա տաիր մաթիւմաթը օլմամըշլըղը պէյան էյլէմիշ տիր։

* *

Գահիրէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Մէհմէտինն ատամլարը՝ Սուաքիմին սու գույուլարընը զապթա ճիւրաթ իթմիշլէր իսէ տէ, կէրի բիւսկիւրտիմիշլէր տիր։

* *

Խարթումտան թարչա եաղըլտըղընա կէօրէ, Սուտան ասիլէրի՝ մալիւմ օլան մուհարէպէտէ քիւանէթլի թէլէֆթա տիւչար օլմուշ վէ օ հալտէ եաղմա պուլամմըշ օլտուգլարընտան, մուհարէպէ իթմէքտէն պէղմիշլէր տիր։

Թարիվը Մըսըր՝ Սուաքիմ գօմանտանը Մահմուտ բաշանըն եէրինէ Սիւլէյման Վիթաղ բաշայը թային իթմիշ տիր։ Սուտանըն շարգ ճիհէթինտէ Մըսըր ասքէրինէ Պէյաքը բաշա գօմանտա իտէճէք տիր։

Սուաքիմտէն խապէր վէրիլտիկինէ կէօրէ, միրալայ Հարինկթօն՝ ասիլէրին ախիրէն Մըսըր ասքէրինէ զայէպէ չալարգըրը մահալի գկյարէթ իտէրէք, մէյտանը հարպտա Մըսըր ասքէրինտէն թէլէֆ իտիլմիշ 400 Ալրապ լայէսի պուլմուշ տըր։

Էլ Օպէիտտէն Խարթումա իսլամէսի իչիւն Պաթում Օսմանը չէհպէնտէրինէ կէօնտէրիլէն վէ պիր քիչիւք սանտըգ տէրուտնինտէ պուլունան բասարօրթ քեաղըտլարընտան պիրէ բէսմը կէօմրիւք ալպ օլունմուշ տըր։

—

Շեհր Էմանէթի մէքթուպճըսը Նապիմ պէյ Թարաֆընտան նէյը օլունան պիր իլանա կէօրէ, խասքէօյ հարիգէտէկեանընտան պաղըլարընն աչըգ սաչըգ շուրատա պուրատա գալտրգլարընա տաիր նէյը օլունան հավատիսին ապ ուէսասը օլմայըպ, ճիւմիսի տէ պիրէր մահալէ իսքեան իտիլմիշ, վէ պունլարա ճէմիյէթը Իսրաիլիէ վէ Մատամ Տիֆրին թարաֆընտան եօրկան թէվգի իտիլմէքտէ օլտըղը կիպի, Շեհր Էմանէթինտէ միթէյէքքիլ գամիսիօնը ալի ճանիպինտէն տախի իանէ պիլէթլէրինին թէվգինինէ վէ պէտէլէրինին ճէմինէ իդտամ օլունմագտա իմիշ։

—

Թիճարէթ նէզարէթի՝ թաշրալարտա պուլունան թիճարէթ սանտրգլարը իտարէսինճէ իսլահաթը էսասիյէ իճրասըյա ճիտտէն մէշղուլ օլուպ, պու կիունլէրտէ վիլայէթ մէրքէզլէրինէ պու իշ իչիւն մախսուս միֆէթիշլէր կէօնտէրիլէճէքմիշ։

—

Հէր հանկը պիր ճինայէթ վէ թէօհմէթլէ մաղնուն օլան պէօյիւք քիչիւք պիրճիւմլէ հիւքիւմէթ մէմուրլարընէն մուհաքէմէլէրի՝ պունտան պէօյէ սուրէթը ալէնիյէտտէ լիֆրա օլունարագ, մէսարիֆը մուհաքէմէնին քէնտիլէրինտէն թէմամէն թահսիլի խուսուսլարը հիւքիւմէթը Սէնիյէճէ թահթը գարարա ալընտըղընտան, օնա կէօրէ իյճապընէն իճրասը թամամէն վիլայէթի միսալարընա գարարա պուրուլմուշ տըր։

—

Գուտտան Շէրիֆ Բում Բաթրիքի Նեգոտէմ էֆէնտի ճուման երթէսի կիւնիւ ճանիպը մէմուրիյէթինէ ազիմէթ իթմիշ տիր։

Բէնճէնպիհ կիւնիւ Բում Բաթրիղխանէսինտէ բուհանիի մուամիլէյհէ իքրամէն պէօյիւք պիր զիյաֆէթ քէչիտէ օլունուպ, Տէրսաատէթ Բում Բաթրիգի իլէ Սինոդ ազալարը վէ տիկէր պիր խայլի բուհանի մէսնէտտասրան հազը պուլունմուշլար տըր։

Գուտտ Բաթրիյի օ կիւնիւ Պապը Ալիյէ պիլազիմէ, Սատրազամ վէ վիւքէլաի սաիրէ հազրաթլարա վեաղաշմըշ տըր։

—

Պաթումտան եաղըլան պիր մէքթուպտա օգունտուղունա կէօրէ, մահալը մէզքիւր կէօմրիսյինտէ իճրա օլունան լիւզումսուզ մուամէլաթ վէ մէրասիմտէն նաչի ասհապը մէսալիհ բէք զիեատէ տիլկիր օլմագտա իմիշ։

Մէքթուպը մէզքիւրը պէյանընա կէօրէ, ախիրէն Խարիճիյէ նէզարէթինտէն իրանտա Սինէ նամ մահալ Օսմանը չէհպէնտէրինէ խանէսի իչիւն Պաթում Օսմանը չէհպէնտէրինէ կէօնտէրիլէն վէ պիր քիչիւք սանտրգ տէրուտնինտէ պուլունան բասարօրթ քեաղըտլարընտան պիրէ բէսմը կէօմրիւք ալպ օլունմուշ տըր։

—

Շեհր Էմանէթի մէքթուպճըսը Նապիմ պէյ Թարաֆընտան նէյը օլունան պիր իլանա կէօրէ, խասքէօյ հարիգէտէկեանընտան պաղըլարընն աչըգ սաչըգ շուրատա պուրատա գալտրգլարընա տաիր նէյը օլունան հավատիսին ապ ուէսասը օլմայըպ, ճիւմիսի տէ պիրէր մահալէ իսքեան իտիլմիշ, վէ պունլարա ճէմիյէթը Իսրաիլիէ վէ Մատամ Տիֆրին թարաֆընտան եօրկան թէվգի իտիլմէքտէ օլտըղը կիպի, Շեհր Էմանէթինտէ միթէյէքքիլ գամիսիօնը ալի ճանիպինտէն տախի իանէ պիլէթլէրինին թէվգինինէ վէ պէտէլէրինին ճէմինէ իդտամ օլունմագտա իմիշ։

—

Թիճարէթ նէզարէթի՝ թաշրալարտա պուլունան թիճարէթ սանտրգլարը իտարէսինճէ իսլահաթը էսասիյէ իճրասըյա ճիտտէն մէշղուլ օլուպ, պու կիունլէրտէ վիլայէթ մէրքէզլէրինէ պու իշ իչիւն մախսուս միֆէթիշլէր կէօնտէրիլէճէքմիշ։

—

Հէր հանկը պիր ճինայէթ վէ թէօհմէթլէ մաղնուն օլան պէօյիւք քիչիւք պիրճիւմլէ հիւքիւմէթ մէմուրլարընէն մուհաքէմէլէրի՝ պունտան պէօյէ սուրէթը ալէնիյէտտէ լիֆրա օլունարագ, մէսարիֆը մուհաքէմէնին քէնտիլէրինտէն թէմամէն թահսիլի խուսուսլարը հիւքիւմէթը Սէնիյէճէ թահթը գարարա ալընտըղընտան, օնա կէօրէ իյճապընէն իճրասը թամամէն վիլայէթի միսալարընա գարարա պուրուլմուշ տըր։

—

Գուտտան Շէրիֆ Բում Բաթրիքի Նեգոտէմ էֆէնտի ճուման երթէսի կիւնիւ ճանիպը մէմուրիյէթինէ ազիմէթ իթմիշ տիր։

Բէնճէնպիհ կիւնիւ Բում Բաթրիղխանէսինտէ բուհանիի մուամիլէյհէ իքրամէն պէօյիւք պիր զիյաֆէթ քէչիտէ օլունուպ, Տէրսաատէթ Բում Բաթրիգի իլէ Սինոդ ազալարը վէ տիկէր պիր խայլի բուհանի մէսնէտտասրան հազը պուլունմուշլար տըր։

Գուտտ Բաթրիյի օ կիւնիւ Պապը Ալիյէ պիլազիմէ, Սատրազամ վէ վիւքէլաի սաիրէ հազրաթլարա վեաղաշմըշ տըր։

—

Պաթումտան եաղըլան պիր մէքթուպտա օգունտուղունա կէօրէ, մահալը մէզքիւր կէօմրիսյինտէ իճրա օլունան լիւզումսուզ մուամէլաթ վէ մէրասիմտէն նաչի ասհապը մէսալիհ բէք զիեատէ տիլկիր օլմագտա իմիշ։

Մէքթուպը մէզքիւրը պէյանընա կէօրէ, ախիրէն Խարիճիյէ նէզարէթինտէն իրանտա Սինէ նամ մահալ Օսմանը չէհպէնտէրինէ խանէսի իչիւն Պաթում Օսմանը չէհպէնտէրինէ կէօնտէրիլէն վէ պիր քիչիւք սանտրգ տէրուտնինտէ պուլունան բասարօրթ քեաղըտլարընտան պիրէ բէսմը կէօմրիւք ալպ օլունմուշ տըր։

—

Շեհր Էմանէթի մէքթուպճըսը Նապիմ պէյ Թարաֆընտան նէյը օլունան պիր իլանա կէօրէ, խասքէօյ հարիգէտէկեանընտան պաղըլարընն աչըգ սաչըգ շուրատա պուրատա գալտրգլարընա տաիր նէյը օլունան հավատիսին ապ ուէսասը օլմայըպ, ճիւմիսի տէ պիրէր մահալէ իսքեան իտիլմիշ, վէ պունլարա ճէմիյէթը Իսրաիլիէ վէ Մատամ Տիֆրին թարաֆընտան եօրկան թէվգի իտիլմէքտէ օլտըղը կիպի, Շեհր Էմանէթինտէ միթէյէքքիլ գամիսիօնը ալի ճանիպինտէն տախի իանէ պիլէթլէրինին թէվգինինէ վէ պէտէլէրինին ճէմինէ իդտամ օլունմագտա իմիշ։

—

Թիճարէթ նէզարէթի՝ թաշրալարտա պուլունան թիճարէթ սանտրգլարը իտարէսինճէ իսլահաթը էսասիյէ իճրասըյա ճիտտէն մէշղուլ օլուպ, պու կիունլէրտէ վիլայէթ մէրքէզլէրինէ պու իշ իչիւն մախսուս միֆէթիշլէր կէօնտէրիլէճէքմիշ։

—

Հէր հանկը պիր ճինայէթ վէ թէօհմէթլէ մաղնուն օլան պէօյիւք քիչիւք պիրճիւմլէ հիւքիւմէթ մէմուրլարընէն մուհաքէմէլէրի՝ պունտան պէօյէ սուրէթը ալէնիյէտտէ լիֆրա օլունարագ, մէսարիֆը մուհաքէմէնին քէնտիլէրինտէն թէմամէն թահսիլի խուսուսլարը հիւքիւմէթը Սէնիյէճէ թահթը գարարա ալընտըղընտան, օնա կէօրէ իյճապընէն իճրասը թամամէն վիլայէթի միսալարընա գարարա պուրուլմուշ տըր։

—

Գուտտան Շէրիֆ Բում Բաթրիքի Նեգոտէմ էֆէնտի ճուման երթէսի կիւնիւ ճանիպը մէմուրիյէթինէ ազիմէթ իթմիշ տիր։

Բէնճէնպիհ կիւնիւ Բում Բաթրիղխանէսինտէ բուհանիի մուամիլէյհէ իքրամէն պէօյիւք պիր զիյաֆէթ քէչիտէ օլունուպ, Տէրսաատէթ Բում Բաթրիգի իլէ Սինոդ ազալարը վէ տիկէր պիր խայլի բուհանի մէսնէտտասրան հազը պուլունմուշլար տըր։

Գուտտ Բաթրիյի օ կիւնիւ Պապը Ալիյէ պիլազիմէ, Սատրազամ վէ վիւքէլաի սաիրէ հազրաթլարա վեաղաշմըշ տըր։

—

Պաթումտան եաղըլան պիր մէքթուպտա օգունտուղունա կէօրէ, մահալը մէզքիւր կէօմրիսյինտէ իճրա օլունան լիւզումսուզ մուամէլաթ վէ մէրասիմտէն նաչի ասհապը մէսալիհ բէք զիեատէ տիլկիր օլմագտա իմիշ։

Մէքթուպը մէզքիւրը պէյանընա կէօրէ, ախիրէն Խարիճիյէ նէզարէթինտէն իրանտա Սինէ նամ մահալ Օսմանը չէհպէնտէրինէ

ՄԱՏԱԿԱՍԳԱՐ

Ֆրանսզլար Մատակասգար ատասընտա տախի հարէքեաթը հարպիյէյ տէվամ իտէյորլար։

Մատակասգարտան չէքիլէն պիր թէլէկրաֆա նաղարէն, պիր Ֆըրանսզ հարպ սէֆինէսի՝ Մոհամպո նամ մահալի վէ տիկէր պաղը քիչիւք լիմանլարը թօրա թութմուշ տըր։ Ֆրանսզլար Վոհէմարտա գարայա չըգմըշլար տըր։

Պիր ինկիլիզ կապէթասընա չէքիլէն թէլէկրաֆտա նաղարէն, Ֆըրանսզլար պիր գարիյէյի իհրագ, վէ իւզէրլէրինտէ ինկիլիզ սանճաղը չէքիլմիշ օլան պիր խայլը ինկիլիզ էմլաքընը թախրիպ էթմիշլէր տիր։

Եէրլիլէր ասլա մուգավէմէթ իթմէյիպ, ճէզիրէնին իչէրիլէրինէ չէքիլմիշլէր տիր։ Մէղքիւր հարպ սէֆինէսի՝ Վոհէմարտա պուլունան ինկիլիզ թէպալարընը թամաթալա նագլ իթմիշտիր։

Իքի Ֆրանսզ հարպ կէմիսի՝ Մատակասգար ճէղիրէսինին ճէնուպ թարաֆընտաքի լիմանլարընը թօրա թութմագ վէ Տօֆին գալէսինի իչչալ իթմէք իւզրէ հարէքէթ էթմիշլէր տիր։

—

Սէլանիքտէքի Լէքս- նամ Եահուտի կազէթասընտա օգունտուղընա կէօրէ, Գոսօվա վիլայէթինտէ իսքիպ միթէսարրըֆլըղը տախիլինտէ էյթէպ նամ մահալտէ տէլիգանը Թրիսթիանին պիրի՝ գայմագամ իլէ սէօզպիրլիք իտէրէք, կէօյա Եահուտիէր քէնտիսինի թութուպ պիր ֆըշը էյինէ գօյմուշլար վէ պիր գաչ բարչա չէքէրտէն պաշգա նաֆագա վերմէյէրէք էօլտիրմէք իսթէմիշլէր իսէ տէ, նասըլսա պիր թագրիպ էլլէրինտէն եագայը գուրթարմըշ օլտուղընը կէմիպ մէր

ՍԱՐՐԱՖԻՑԻ

ԷՎՐՈՊԱՅԻ ՊՈՐՍԱՍԸ

Լոնդրա 21 Դեկտ.

Ինկիլ. էսկամբ Ինկ. Լիր.	100-½
Օսմ. էսկամբ աշխլոր	08-⅞
» » գաբանոր	08-⅞
Խոթիգրաղ 68	10-⅞
» 69	09-¾
» 71	64-
» 72	15-½
» 73	08-¾
Օսմանլը Պանդասը	15-½
Ռուսխ խոթիգրագը	84-⅛
Մլսրը աույմութա հրաէ	62-½
» իմիկսագը	86-⅜
Տարբա Սանիէ (Մլսրը)	62-½
Ռուշիլա խոթիգրագը (Մլսրը)	84-¼
Մանարիսթ. էսկամբ 1877	102-¼
Թամպես Բարիզ 3 այ վասէ	25·412

Բարիզ 21 Դեկտ.

Ֆրանս. էսկ. 3 % Ֆր.	75-30
» » % 5	105-17½
Օսմ. էսկամբ աշխլոր	09-
» » գաբանոր	09-02½
Խոթիգրաղ 68 Ֆր.	-
» 69	50-
» 73	44-
Ռումելի չըմենտրֆէրի	42-
Օսմ. Պանդասը	643-75
Գրեգոր Լիոնէ	535-
Գրլեան Ֆոնսիէ	1202-50
Լիոն ագոսիոնը	1222-50
Սուէզի ագոսիոնը	1947-50
Ռուսխ 5 % 1877	93-¼
Իթալիա էսկամբը	91-50
Մլսրը Ֆոնս. մութա հրաէ	315-
Մանարիսթան էսկամբը	103-⅜
Եունան 6 % 1879	408-75
Թամպես 3 այ վասէ	25-21

Վիէննա 21 Դեկտ.

Լոնդրա իսպէրինէ գամպես	121-10
Ռումելի չըմենտրֆէրի	20-20

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Լոնդ. ումմուրն ագ. գաբ.	09-32
Պռ. սաղակ աշխլոր	09-32
Մլսրը մութահրաէ. գաբ.	69-10
Պռ. սաղակ աշխլոր	69-05
Խոթիգր. 63 (մութ օն)	57-
» 65	55-
» 69 (բինար	49-50
» 72 (Պոն տիւ Թրէ.)	16-75
» 73	43-50
Ռումելի չըմենտրֆէրի	42-75
Վէ չղ Ռոֆֆավի	8-
Ռէբոր Ղբ.	-
Հէվալէսիգ »	30-

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	7-
Ամամալ պանդասը	7-05
Սոսիէթէ ժէնէրալ	4-10
Թրամվայ	3-20

ԱԳԴԷԼԼԻՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.	Ղբ. Բր.
Պէյաղ մէճիտիէ Ֆարգը	108-
Մէճիտիէ »	100-20
Պէշլիք »	103-
Ամիտլը »	103-10
Պագըր »	740-
Գույմ	1360-
Ինկիլիզ լիրասը	110- 4
Ֆրանսզ ալթունը	87-30
Բոլ	80-
Գրեկից ալթունը	51-20
Գարաքոն գույմուի	9-39

ԻԼԱՆԱԹ

Լվգաֆը Հիմայուն մէճլիսը խաբէնտանէն կէլէն իլան.

Միապայասալնա լիզում կէօրունէն ամիթ գրյէ իլէ 1900 քիւսուր գրյէ Դանտիա սապանընդեն միւնագատա բուսուլասընա մուհարբէր շէրաիթ վէճճիլէ պէհեր գրյէսի բէշին բարա իլէ 4 ղրշ. 10 բարատա թալիպի էօհտէսինտէ պուլունուրդնա վէ շէհրը հալը Ռումինին 14ունճիւ չարշէնպէհ կիւնիւ հեր գաչ բարա թէնզիլ օլունուր վէ 15ինճի բէնչենպէհ կիւնիւ տախի 100տէ 3 թէնզիլ օլունուր իսէ գապուլ օլունուգ օնտան սօնրա թէնզիլ գապուլ իսիմէյէճէկկինէ պինէն նօպսանը իլէ իթամ իմէյլ թալիպ օլանլարընն Լվգաֆը Հիմայուն մէճլիսը իսարէսինէ կէլմէլէրի իլան օլունուր։

10 քեանունը էվ. 99

ԼՎԳԱՖԸ ՀԻՄԱՅՈՒՆ

Վարիսը սոսանդէ խաբէնտանէ կէլեն էլ։

Լվգաֆը Հիմայուն վարիսանը ումումիէ իտարէսի մանիլարթ չիպէսինտէ պէհեր կիւն միւդդէտէլէրի իճրա օլունմագտա, ալան ամի իւզ դիրը մանիլարթը մուսյեէն օլան 4 հաֆթա միւստեթը իլանընտան 3ինճի հաֆթասը օլան իշպու 1299 սէնէսի քեանունը էվվելին 5ինճի բազար էրթէսի կիւնինտէն իթիպարէն պիր հաֆթա զարֆընտա թալիպ օլանլարընն՝ գրյէմէթը մուխամմէնէսինին էօշրիւնէ միւսամի թէէմին ագչէսինի միւսթահրպէն իտարէի մէգքիւրէյէ միւրաճաաթ էյլէմէլէրի վէ մուաճճէլէյէ մահսուսպէն սուրէթ վէ սերկի գապուլ օլընմայաճաղը 4ինճի տէֆթար օլընդը։

· · 1 իլա 32 · · 2810 (1) — Թավուզ բապարընտա Հիւսէյին աղա մահալլէսինտէ Ճամի շէրիֆ ոզաղընտա վէ Հիլինկիրլեր ճատաէսինտէ թէրպիէն 176 զրա արսատա մէպնի 4 օտա վէ իքի սուֆա վէ պիր գուլյու վէ 30 զրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ մէնզիլ վէ թահթընտա շէհրի 200 զրուշ քիրալը 3 պապ տէքեաքյնին անճագ Մէհմէտ սուպաշը վագֆընտան օլան 107 պուչուգ զրա մէնզիլ վէ տիւքքեան մահալլէրինին օն իքի հիսսէ իթիպարը իլէ իքի հիսսէսի։

· · 8 · · 10000— Գասը գարիյէսինտէ Օսման աղա մահալլէսինտէ Զըգմաղ-Զէյվէ ոզաղընտա Գոճա Խալիլ աղա վագֆընտան տէրուսինտէ պիր գուլյուը միւշթէմիլ թէրպիէն վէ թախմինէն պիր գրթա մէնզիլ արասընդեն նըսֆ հիսսէսի մահլիւլտէն վէ տիկէր նըսֆ հիսսէսի սահիպի թարաֆընտան ֆիւրուխթ օլունճաղը։

· · 126 · · 2500 — Պէյօղլունտա Եէնիչէհիր նամ մահալտէ Բաբաղ քէօբրիսինտէ Սուլթան Պայազիտ Խան վագֆընտան թէրպիէն վէ թախմինէն 140 զրա պիր գրթա մէնզիլ արասը։

· · 6 վէ 14 · · 1074— Պոզաղ իշինտէ Սարը եար գարիյէսինտէ Սաբրեար ճատաէսինտէ Շեյխ իլ Խալամը էսպագ Զէյլպի Միւֆթի Մէհմէտ էֆէնտի վագֆընտան թէրպիէն վէ թախմինէն պին զրա մուգատէմա պիր վէ էլեէվմ իքի գրթա մէնզիլ արասընդեն օն իքի հիսսէսէն իքի հիսսէսի։

· · 3 · · 7500 — Իսկիւտարտա Գաղասկէր Ահմէտ էֆէնտի մահալլէսինտէ Էթմէքջի պաշը ոզաղընտա Պաշ-իւռ-Սաատէ աղասը Իպրահիմ աղա վագֆընտան թէրպիէն 180 զրա արսատա մէպնի 4 օտա վէ պիր սուֆա վէ պիր գուլյու վէ եիւզ էլլի զրա պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ։

· · 1 վէ 3 · · 833— Եէտի գուլէ խարիճինտէ Ֆաթիհ մահալլէսինտէ Տէմիրխանէ ճատաէսինտէ վէ Թաշ խան ոզաղընտա կէօմրիւք էմինի էսպագ մէրհում Հասան աղա վագֆընտան թէրպիէն 730 զրա արսատա մէպնի իքի սալաշ օտա վէ պիր գուլյուը միւշթէմիլ պիր պապ բաշխանէ վէ իչքէմպէխանէ էլեէվմ արսանդեն օն իքի հիսսէ իթիպարը իլէ պիր հիսսէսի։

· · 9 · · 1000— Զարչուլ քէպիրտէ Պիթ բազարը ճատաէսինտէ Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն օն ութ զրա մ[illegible] մա կէտիբ պիր պապ չապրնը տիւքքեանը արասընդեն նըսֆ հիսսէսի։

· · 11 · · 6000— Կէտիք բաչատա Էմին Սինան մահալլէսինտէ Կէտիք բաչա ճատաէսինտէ Սուլթան Սիւլէյման Խան վագֆընտան պիր պապ գօնագ արասընա ճարի պիր մասուրա մանիլգիկին նըսֆ հիսսէսի։

· · 113 · · 832 — Թօբխանէտէ Գարաղոչ մահալլէսինտէ Պոզաքէսէն ճատաէսինտէ Հարէմէյն վագֆընտան թէրպիէն 90 զրա արսատա մէպնի 30 զրա պաղչէյի միւշթէմիլ չէհրի 260 զրշ. քիրալը պիր պապ պէրպէր տիւքքեանը կէտիկինին 72 սէհիմ իթիպարը իլէ 2 սէհիմ հիսսէսի։

· · 37 · · 8333— Եէտի գուլէտէ Հաճի Բիրի մահալլէսինտէ Հաճի Եվհատէտտին ճատաէսինտէ Սուլթան Մէհմէտ Խան վէ Եմինը Ղանէմ Մասթաֆա Հալուշ վագֆընտան թէրպիէն 10660 զրա արսատա մէպնի պիր օտա վէ պիր գուլյու վէ պիր ախրը միւշթէմիլ սէնէվի իքի պին եիւզ զրուշ քիրալը Պէկիրատ նամ մահալտէ պիր գրթա պէօյիւք խորօպու պօսթանդն ատրունինտէ պիր օտանդն եիւզ եիրմի սէհիմ իթիպարը իլէ 40 սէհիմ հիսսէսի։

· · 23 վէ 25 վէ 27 վէ 29 վէ 31 վէ 33 · · 10000— Պալաթ խարիճինտէ Գարապաշ մահալլէսինտէ Գարապաշ ոզաղընտա Այա Սոֆիայի քէպիր վագֆընտան թէրպիէն վէ թախմինէն 1400 զրա արսատա մէպնի օն իշ օտա վէ իշ սուֆա վէ չէհրի 220 զրուշ քիրալը պիրպիրինէ մութթասը 3 պապ նահուտանէ վէ վերասընտա գայրղանէ արսասընդեն նըսֆը մահիլուլէն վէ նըսֆընդեն սիւլան հիսսէլերի տախի սահիպլերի թարաֆընտան ֆիւրուխթ օլունճաղը։

· · 3 · · 5000 — Եէնի պաղչէ գուլբաշինտէ Սարբա էմինի մահալլէսինտէ Բեահիլ պաղը ոզաղընտա էվվէլքիզատէ Ահմէտ բաչա վագֆընտան թէրպիէն 80 զրա արսատա մէպնի վէ 40 զրա պաղչէյի միւշթէմիլ չէհրի 70 զրշ. քիրալը ախչապ պիր պապ մէնզիլին պիթիւնիւ։

· · 11 · · 2000— Խասքէյօյտ Բիրի բաչա մահալլէսինտէ Գուսմպաշանէ ճատաէսինտէ Բիրի Մէհմէտ բաչա Հարէմէյն կէտիքճանընտան թէրպիէն 25 զրա մուգատէմա եօղուրտօղը քեարանէսի էլեէվմ պիր պապ եօղուրտօղը տիւքքեանը արսասընդեն նըսֆ միւլքի իլէ պիթիւն կէտիկի։

· · 3 · · 2500 — Կէտիք բաչա գուրպինէ Տիվանի պի մահալլէսինտէ Մէտրէսէ ոզաղընտա պէրմուճիպը մէսահէ 63 զրա պիր գրթա մէնզիլ արասը։

· · 21 վէ 23 · · 26667.— Թօբխանէտէ Ֆիրուզ աղա մահալլէսինտէ Թասրի ճատաէսինտէ Զիֆթի Հաճի Իպրահիմ աղա վագֆընտան թէրպիէն 130 զրա արսատա մէպնի 6 օտա վէ իքի սուֆա վէ պիր գուլյու վէ 120 զրա պաղչէյի միւշթէմիլ սէնէվի 6000 զրշ. քիրալը մուգատէմա պիր պապ մէնզիլ վէ պիր պապ գանվէ տիւքքեանը էլեէվմ պիր պապ մէնզիլին սիւլիւս հիսսէսի։

· · 23 · · 3838.— Գալաթատա Քէմանքէշ Գարա Մուսթաֆա բաչա մահալլէսինտէ Խալիլ բաչա ոզաղընտա Սուլթան Մահմուտ Խանը Սանի կէտիքճանընտան կէտիկի վէ Մէրզիֆունի Գարա Մուսթաֆա բաչա վագֆընտան միւքի օլմագ վէ Գուլէի զէմին վագֆլարընտան պէր մուճիալի խարիթա չէհրի 400 զրուշ քիրալը միթէհամմիլ պիր պապ պիլա հավա մաղազա կէտիկինին 120 սէհիմ իթիպարը իլէ օն իշ վէ սիւլուս սէհիմ հիսսէսի իլէ միւքինին վէ Գուլէի զէմին վագֆընտան օլան մահալին երրմի պիր հիսսէ իթիպարը իլէ պիր հիսսէսի։

· · 10 · · 6000.— Թօբխանէտէ Ճիհանկիր մահալլէսինտէ Զըգմաղ Թօբրաղ ոզաղընտա գույուզը պաշը Սալի աղա վագֆընտան թէրպիէն 60 զրա արսատա մէպնի տէօրթ օտա վէ պիր սուֆա վէ պիր միւշթէրէք գույուզը միւշթէմիլ չէհրի 40 զրշ. քիրալը ախչապ պիր պապ մէնզիլին պիթիւնիւ։

· · 73 · · 5000.— Գասրմ բաչատա Սէյիտ Ալի Զէյլպի մահալլէսինտէ մէզարլըգ գարշըսընտա Լալա Թայֆուր աղա վագֆընտան թէրպիէն 90 զրա արսատա մէպնի 3 օտա վէ պիր սուֆա վէ պիր գույուզ վէ եիւզ զրա պաղչէյի միւշթէմիլ չէհրի 50 զրշ. քիրալը միթէհամմիլ ախչապ պիր պապ մէնզիլին պիթիւնիւ։

· · 22 · · 24 · · 4150.— Իսկիւտարտա Տավուտ բաչա մահալլէսինտէ Պէօյիւք Համամ ոզաղընտա Ղապի Սուլթան Մահմուտ Խան վագֆընտան թէրպիէն եիւզ էլլի զրա արսատա մէպնի 4 օտա վէ 2 քէպիր գույուզ վէ 7000 զրա պաղչէյի միւշթէմիլ սէնէվի 5000 զրշ. քիրալը Միհրթաղ Խան պաղչէսի տինմէքլէ մասրուֆ պիր պապ պօսթան կէտիկինին 120 սէհիմ իթիպարը իլէ 8 վէ բուպ սէհիմ վէ սիւլուս ան նըսֆ սէհիմ հիսսէսի։

· · 47 · · 3000 · · պէտէլ միւզայէտ 6000.— Իսկիւտարտա Գաղասկէր Ահմէտ էֆ. մահալլէսինտէ Նուհ գույուզը ճատաէսինտէ Սուպաշը էլ Հաճճ Մէհմէտ աղա վագֆընտան թէրպիէն 100 զրա արսատա մէպնի 3 օտա վէ 1 սուֆա վէ 1 գույուզ վէ 240 զրա պաղչէյի միւշթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ։

(1) Ճիւմէլէրին պաչարընտա իլք հիզատա պուլունան բազգամիր մահիւլաթրն նիւմէրօլարընը վէ իքինճի հիզատաքիլէր գրյէմէթը մուխամմէնէլէրինի պիտիրմէքտէ տիրլէր։

ՊԱՀԱՄԱՐԻՆԸ ՇԱՐԳԻ

Զիյատ ոզուգ վէ կիւնէշլին թէլլիբրինէն մանֆաղա իսէրէք ինասընդն պէտէնինի եումշաղ սաղլար վէ րէնկինի պոզմայարագ կիւզէլլիկինի սէ իպպա իսէր օլմաղլա, գարբլարընն էքսէրիթի պուլնա խթիմալ խէրլէր։

Մարիմ օլարդը վէհհէ չէհրէտէ էրկէնլիք, բոխա վէ չանըգ վէ չիլ վէ պուդրաա միւսապիհ էմրագա Պալամինը Շարգի խթիմալ օլընբրդ, ևանի սապահ վէ ազշամ պիր ֆինճանա գօնդրլպ ինճէ տիւլպէնա իլէ էհրեյէ վարասրդը հալտէ հէր պիր չէյ գարմաղագտան մատատա, ինանդրն եիւզիւնին հիանուտ տն վէ լեթաղէսինի տէ սագլար։ Գարբլարընն չէհրէ վէ մէմլէքէթլէ սոնր ազալարընտա բէյտա օլան չիլ տէնիլէն իպէթի տէ տէֆ իսէր. գաչընան եէրլէրէ տէ տիւպնա իլէ վուրդրը։ գարբլար՝ սապահլարը եիւգէրինի ևրգաբ իքէն պիր մրգատաբ տա Պալամինը Շարգի իլէ սիլինտրլէրինէ, չէհրէլէրինի կիւնէչին թէսերթընտան հրֆզ խուսպ կիւզէլիքլէրինի վրգայէ խէրլէր։

Պալամինը Շարգի՝ գրշրն տուտագ, ուէրի վէ էլլէր իլէ սյազլարտա վուգուտ կէլէն կարբզլարը կէչիրտիկի կկպ, ուէրի իսաթալարընա տա բէք գիյատ ֆամալի վէ մուէսսիր տիր. պիր չարպա գաշրդը տօլուսը պիր գասէկ Պալամինը Շարգի սույա գօնբլպ խթիմալ օլուսընգգտա չէհրէտէ պալունան լէքելէրի տէֆ ու գամլ իթիտիկի կկպ, ուսթուրանդն թրաշատան սօնրա վէրսիկի հանդգլրդը վէ պունդն կկպ ամարդը տա կէչիրիր, վէ հէմ պէօյիւք ատէմլէր վէ հէմ չօճուգլար իչուն գալանդրը։

Պալամինը Շարգի Պէյօղլունտա Տօղրու եօլտա քեանն Բարիզ Տարլալ ֆիւնունը Թըպպիկէսի ազաբընտան Գանդի՝ պիրատէրլերին ինկիլիզ էճզանանէսինտէ պուլունուր։ Պուդրար՝ Պալամինը Շարգինին հէմ մուճիտի վէ հէմ տէ խալ ու թէրթիպ իսէյէնլերի տիրլէր։

ՇԵՀՐ ԷՄԱՆԷԹԻՆՏԷՆ ԿԷԼԷՆ ԻԼԱՆ

Էրպապը վուգուֆքն թագիր իթիլէրի պէտէլը մալ	Մըգտարը տէօնիւմաթ	Միւթէսարրքը սապրգլարընն էսամիսի	Մէվգի վէ հուտուտը էրպասը.
14000	35	Անտոն գալֆա. —	Կէօղթէբէ նամ մահալտէ թարաֆլարը չըմենտրֆէր խաթթը վէ էմլաքը Հիւմայուն արազիսի իլէ մահտուտ։
800	2	Աքիլէ հանըմ. —	Կէօղթէբէ նամ մահալտէ թարաֆլարը Այի գաբտան քէրիմէսի վէ Սալիհ պէյ վէ Մէհմէտ էֆէնտի վէ Կէօղթէբէ թարիգի իլէ մահտուտ։
800	2	Ճէբրահ գայմա. գամլարընտան Օսման պէյ. —	Կէօղթէբէ նամ մահալտէ թարաֆլարը Ավերթաղ հանըմ պաղը վէ Կէօղթէբէ թարիգի վէ Մէհմէտ էֆէնտի պաղլարը իլէ մահտուտ։
1200	4	Իզզէթ էֆէնտի. —	Կէօղթէբէ նամ մահալտէ սահիպը սէնէտ քէօրիւ վէ Կէօղթէբէ թարիգի վէ Օսման Սաֆտէր էֆէնտի պաղլարը վէ թարիգ իլէ մահտուտ։
900	3	Ասքէրիտէն խալիլ պէյ. —	Կէօղթէբէ նամ մահալտէ թարաֆլարը Օսման Սաֆտէր էֆէնտի վէ Պաղտատ ճատտէսի վէ Զիւհտի էֆէնտի վէ թարիգ իլէ մահտուտ։
10000	20	Սատրը էսպագ միւթէվէֆա Սաֆվէթ բաչա. —	Կէօղթէբէ ճիվարընտա թարաֆլարը Ահմէտ թարլասը վէ պագէն Համտի էֆէնտի վէ Սալիհ պէյ թարլասը վէ թարիգ վէ Նէրտիվէն գարիյէսինէ միւրուր իտէն թարիգ իլէ մահտուտ։
3200	8	Ուլահլը Նուֆա. —	Ճատը պօսթանը եօլը իւսթիւնտէ թարաֆլարը Պաղտատ ճատտէսի վէ ճատը պօսթանընա կիտէն թարիգ վէ Լէքերլէրն պաղլարը վէ Հաճի Եուսուֆ էֆէնտի պաղը իլէ մահտուտ։
8000	20	Ալէմանիա թէպասանտան Ադանսթան վէլատի Լէբօրթ. —	Սահրաի ճէտիտ մահալլէսինտէ Լյրէֆ էֆէնտի եօլու իլէ Ալի բաչա ճատտէսի արսաընտա թարաֆլարը Հասիպ բաչա վէ Պաղտատ ճատտէսի վէ Ալի բաչա ճատտէսի վէ Լյրէֆ էֆէնտի պաղը իլէ մահտուտ։
2100	7	Մէքքէի միւքերրէմէ միւտիրի Բաչիտ էֆ. —	Պօսթանճը պաղը ճատտէսինտէ թարաֆլարը Ակիյէ հանըմին մուաթթալ արազիսի վէ թարաֆէէնի թարիգ վէ Պէսիմ պէյ վալիտէսի պաղը իլէ մահտուտ։
1500	5	Սապրգ չէհպէնտէր խալիլ էֆ. —	Պօսթանճը պաղը ճատտէսինտէ թարաֆլարը ճէմալ պէյ պաղը վէ Թիճճար պաղը Հաճի խալիլ էֆէնտի վէ Սիւլէյման պաղլարը իլէ մահտուտ։
7200	18	Անտոն գալֆա. —	Կէօղթէբէ ճիվարընտա թարաֆլարը Մուսթաֆա պէյ պաղը վէ չըմենտրֆէր խաթթը վէ Գատընդն թարլասը վէ թարիգ իլէ մահտուտ։
2400	6	Զարգավաթճը Հաճի Մէհմէտ վէ Հաճի Օսման աղալար. —	Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը թարիգ վէ չըմենտրֆէր խաթթը վէ Սախտ պէյ վէ Ազմի պէյ վէ պաղէն Հաճի Զէնոբ պաղը իլէ մահտուտ։
800	2	Տիֆիթում հանըմ. —	Կէօղթէբէ ճիվարընտա Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը չըմենտրֆէր խաթթը վէ Ամիր էֆէնտի վէ Ապպաս պէյ պաղլարը իլէ մահտուտ։
800	2	Լէմաֆէր հանըմ. —	Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը Տիֆիթում հանըմ վէ Վուսլէթեար հանըմին մուաթթալ արազիլերի վէ Ապպաս պէյ պաղը վէ չըմենտրֆէր խաթթը իլէ մահտուտ։
1600	4	Վուսլէթեար հանըմ. —	Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը չըմենտրֆէր խաթթը վէ թարիգ վէ Նէվքէթ պէյ պաղը վէ Լէմաֆէր հանըմին մուաթթալ արազիսի իլէ մահտուտ։
600	1½	Սախտ պէյ. —	Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը սէպզէվաճրլարին մուաթթալ արազիսի վէ չըմենտրֆէր խաթթը վէ Մէհմէտ պէյ վէ Զէնոբ զէվճէսի պաղը իլէ մահտուտ։
800	2	Մէհմէտ պէյ. —	Թաչճը պաղը սօգաղընտա թարաֆլարը Ազիզ էֆէնտի պաղը վէ չըմենտրֆէր խաթթը վէ Սախտ պէյին մուաթթալ արազիսի իլէ մահտուտ։

Գարթալ գաղասը տախիլինտէ Ներտիպան գարիյէսինտէ Սահարաի ճէտիտ մահալլէսի հուտուտը տախիլինտէ քեահն 17 գրթատա 141½ տէօնիւմ թարլա՝ արազի գանուննամէսինին 68ինճի մատտէսի միւճիպինճէ ազարը միւթէպլէրէ օլմատրդը հալտէ միւթէսարրքիլարը թարաֆընտան զրաաթ իթտիրիմէ տիկի կիպի իարէ վէ եա իճար սուրէթի իլէ տախի զրաաթ իթտիրիլմէյէրէք, 3 սէնէ ալէթթէվալի թաթիլ իտիլտիկի հինի եօգլամատա թահգգուգ իթմիշ, վէ էրպապը վուգուֆի թարաֆընտան թագտիր իտիլէն պէտէրը միսլի իլէ միւթէսարրքիր սապրգլարընա թէֆվիզի թալիպ օլմատրգլարը հալտէ, պիլ միզայէտէ իհալէսի մատտէի մէգքիւր աճ.քեամմնտան օլմալա, պալատէ կէսթէրիլէն պէտէրը միսլին իշպու քեանունը էվվելինիհայթթինէ տէկին Շէհր Լմանէթը ճէլիլէսինտէ միւլհագաթ վէգնէսինէ վէ Գարթատա մալ սանտրդընա թէսլիմ իտիլմէսի միւթէսարրքիր սապրգլարընն պէրան մալիմաթ իլան գըլընը։

3 քեանունը էվվել 99



ՄԿՐՏԻՉ ՎԱ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄՈՒՐԱՏԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԻԷՐ

Պալատէ բէսիմլէրի կէօսթէրիլէն սապանդար, վէ սայիր էտէվաթը զըրախէսի իչուն ինկիլթէրրանդն գրաաթ ճէմիյէթը գրպիյէսի թարաֆընտան ԷԼԼԻ ԱԼԹԸ ՊԻՐԻՆՃԻ ՄԻՒՐԵԱՖԱԹ գազանմիշ օլան Միւսիս Հօուարտն իճատը օլուպ, Անատօլու վէ Ռումելի չիֆթճիլէրինէ պէօյիւք գօլայլըգլար կէօսթէրմիշ սիր։

Մէգքիւր սապանլարը կէրէք եումշագ վէ կէրէք սէրթ թօրլագարտա գուլլանըլըպ, վէ պու սապանլարա իչէյէն չիֆթճիներն խթիֆատ իսէ էյի գօլայլըգլարը թարիֆ իլէ անլամագ միմքին սէյիլ։

Մէգքիւր սապանլարն պիչիմի էսկի ուսուլտ օլան վէ ԱՐՕՐ վէ ԳՕՖԱՆ սէնթլէչլէրէ պէնգէր իսէ տէ, էօյլէ պիր ալա ուսուլտ իմայ իտիրմիշ տիր քի, խթէնայի գէրինլիքտէ չիֆթ սիրէպիլիպ, ազ եօրկունլուգլա չօգ ա կէօրէճէք տիր. հասրը պու ալէթին վասի օվալարտա տախի բէք պէօյիւք խըզմէթ իտէպիլէճէյի Անատօլու վէ Ռումելի եէտալիսինէ սուրէթը մախսուսէտէ իլան օլունուր։

Մէգքիւր սապանլարը թօրրաղա սարլանան ուչլարըն եէտալրլերի տախի պուլունուր։

(1) Ն. ազբրլարը գրյէ 60 ֆի 3 Օսմ. Լ. եէտէյի 15 ղր.
(2) » » « 40 » 3 » » » 12 »
Սաֆի ռեֆորմ
(3) Ն. » » 20 » 2 » » » 12 »

Գաթըր վէ սախթ հայվան իլէ նազլիչօգ գօլայ տըր։

Իշպու սապանլար հագգընտա գիեասէ մալիմաթ ալմագ իսթէյէն, տօղրուտան տօղրուտա Սթամպուլտա Գալաթատա Եօրկանճրլար ճատտէսինտէ Ն. 70 մումարիյէյհէտ Մուրատան պիրատլրլէ միւրաճաաթ իսէպիլիրլէր։ Թաշրալարատան օլունան սրբարբլարդն պէտէլի բէշինէն էօտէնտկի հալտէ տէրհալ կէօնտէրիլիր։